

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻ
ՀԱՅԱՀ



HAIGAZIAN
ARMENOLOGICAL
REVIEW

ԴԵԿՐՈՒԹ, 2010

ՀԱԼՔԻ ԳԱՆՉԱՏԱՆ ՄՐԲԱՉԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄԱՄՆԱՏՈՒՓԵՐԸ¹

ՎԱՐԴԻ ՔԷՇԻՇԵԱՆ
Vartyk@armenia.com

ՆԵՐԱՌԱԿԱԿԱՆ

«Գրեցաւ ժողովը գրգունքս ի մեծահոչակ քաղաքս որ է Բերիայ որ կոյլի Հալլէալ ընդ հովանեաւ Սք. Աստուածածնին, ի բուականութեալ Հայոց Զննէլ (1429/1329)², ի նեղ եւ ի դառն ժամանակին ի հայրայպեսութեան] տիեզուն Յակորայ եւ ի քաջաւորութեան] տղայ Լետնի որդի Աւշին քաջաւորի գրեցաւ ձեռամբ նուաստ եւ սուտանուն քայիանալի Ստեփանոսի. որք կարդայք կամ արինակեք մեղաց բողոքին խնդրեցէք մեղաւորիս եւ Աստուած մեզ եւ ձեզ որորմնացի. ամէն...»³:

Ահա այն բանալի լիշտակարանը, զոր կը կարդանք 1329ին Հալէպ գրչագրուած Ժողովածու մատեանի 177րդ թիրթին վրայ: Հալէպահայ գաղութի սկզբնաւորման առումով ամենամեծ կարեւորութիւն ունեցող այս ձեռագիրը կը վկայէ, թէ ժԴ.-ժԴ. գարերուն արդէն, Հալէպի մէջ կար կազմաւորուած հայ գաղութ, որ ունէր իր ինքնուրոյն եկեղեցին: Թէպէտ պատմական անուղղակի տուեալները կը վկայեն, շատ աւելի վաղ ժամանակներէն ո՛չ միայն Հալէպի, այլև Մըջակայ գիւղերու եւ բերդերու մէջ կաք հաստատած հայ քննակչութեան գոյութեան մասին, սակայն վերոյիշեալ գրաւոր վկայութիւնը ամէնէն վաւերականն է:

Յայտնի է, որ Հալէպի հայկական գաղթօճախը կազմաւորուած է ժԴ.-ժԵ. գարերուն՝ հաւանաբար իբրեւ հետեւանք Արեւմուտք-Արեւելք ցամաքային առեւտուրի վերաշխուժացման⁴: Իբրեւ հայկական գաղթավայր ան առաւել կը նշանաւորուէ Կիլիկիոյ Հայկական Թագաւորութեան անկումէն ետք (1375), երբ մեծ թիւով հայեր կաք կը հաստատեն Հալէպի մէջ:

Եթագայ դարերուն հայութեան թիւը շարունակ կը համալրուի ինչպէս բուն Հայաստանէն, այնպէս ալ հայկական զանազան գաղթավայրերէ հասնող գաղթականական հոսանքներով: Հալէպի հայութիւնը թուային իր բարձրակետին կը հասնի Ցեղասպանութեան տարիներուն, երբ բռնագաղթի ենթարկուած հայութիւնը ապաստան կը գտնէ Սուրբիոյ՝ գլխաւորաբար Հալէպի մէջ:

Այսօր ալ, հին քաղաքի պարիսպներէն դուրս թաղամաս մը կայ, ուր ամբողջովին պահպանուած են միջնդարեան Հալէպի գոյներն ու նկարագիրը: Ծիտէյտիէ կոչուող ընդարձակ այս շրջանը, միջնադարուն բնակեցուած էր քրիստոնեաներով, ուր կը գտնուէին քրիստոնեայ տարբեր համայնքներու պատկանող եկեղեցիներն ու բնակարանները: Այստեղէն, միջնադարեան նեղ փողոցներէն մէկը դուրս կու գայ Սալիպէ (Խաչ) կոչուող թաղամասը, որուն կամարակապ սալայատակ նրանցքներէն մէկը կ'առաջնորդէ դէպի հայոց Ս. Աստուածածին եւ Ս. Քառասնից Մանկանց եկեղեցիները: Միեւնոյն շրջափակի մէջ գտնուող այս մատուռ-եկեղեցիները, գոյութիւն ունեցած են Հալէպահայ համայնքի կազմաւորումէն շատ առաջ, եւ կը կարծուի որ անոնք սկզբնապէս քրիստոնեայ այլ համայնքներու պատկանած են:

Հալէպի գաղութի յիրաւի դարաւոր՝ շուրջ եօթհարիւրամեայ պատմութիւնը կարելի չէ պատկերացնել առանց Հայ Առաքելական համայնքին պատկանող Ս. Աստուածածին եւ Ս. Քառասնից Մանկանց եկեղեցիներուն։ Հալէպահուց պատմութեան այնքան շաղախուած այս զոյդ եկեղեցիները, ներկայութիւն մը եղած են ո՛չ միայն իրենց հոգեւոր եւ նիւթեցին իմաստով, այլեւ պաւէն ու զօրաւոր պատուար հանդիսացած՝ Հայրենի հողէն հեռու, այլակրօն միջավայրի մէջ ապրող հայութեան գոյատեւումին եւ ազգային ինքնութեան պահպանումին համար։ ԺԵ. դարէն սկսեալ Ս. Քառասնից Մանկանցը եղած է Թերիոյ Թեմի Առաջնորդանիստ եկեղեցին։ Որպէս Կիրիկիոյ Կաթողիկոսութեան թեմական կարեւոր կերպոն, Ս. Քառասնիցը ժամանակ առ ժամանակ հիւրընկալած է Սոյ կաթողիկոսները, որոնք երբեմ իրեւեւ ապահով վայր կաք հաստատած են Հալէպի մէջ, այստեղէն ղեկավարած Սոյ Աթոռի հոգեւոր գործերը։ Հոյն կատարուած են եպիսկոպոսական ու կաթողիկոսական ձեռնադրութիւններ, մինչեւ իսկ Ս. Միւռունի օրհնութիւն։

Ս. Քառասնից Մանկանց եկեղեցին գաւիթը եղած է դամբարանը Հալէպի թեմակալ առաջնորդներուն, երբեմ ալ արժանայիշատակ անձերու, իսկ հին մատուոր եղած է վերջին հանգստարանը Կիլիկիոյ կաթողիկոսներ Ազարիա Զուղայեցի (1801), Պետրոս Կարկառեցի (1808), Մկրտիչ Քեֆսիզեանի (1894)։

Տակաւին ԺԵ. դարուն, եպիսկոպոսի, հետեւաբար եւ թեմի, առկայութիւնը անկասկած հետեւանք էր մեծաթիւ հայ համայնքի գոյութեան։ Մինչեւ դարավերջ, հայերու թիւը այնքան բազմացած է Հալէպի մէջ, որ անհրաժեշտութիւն դարձած է ընդարձակ եկեղեցին մը կառուցումը։ 1499-1501ին հալէպահայ մեծատուն Ռեխս (տանուտէր) իսայի միջոցներով կը կառուցուի դարպաս թագաւրականը՝ հայոց առաջնորդարանն ու ուխտաւորներու յատուկ հիւրատունը (հոգեւուն), իսկ հին մատրան դէպի արեւմուտք ընդլայնումով՝ կը կառուցուի նոր՝ Ս. Քառասնից Մանկանց եկեղեցին։ Նոյն թուականին դէպի երրուսաշէմ ուխտի ճանապարհին, Մովսէս վարդապետին ընկերակցող անանուն ուխտագնաց մը, չափածոյ յիշատակարան մը ձգած է ձեռագիր Գանձարանի մը մէջ։

Մովսէս վարդապետն եւ ես ծառայն,
Եկայր յաշխարիս արեւմտեան։
Զի տենչացաք սր. Յարութեան։
Եկեալ հասաք տունը Շամեան,
Հալապ քաղաք ի շահատան։
Հանդիպեաք ուրախութեան,
Եւ ցնծացաք հոգով լրման,
Զի նոր շինեալ էր սր. խորան,
Յանուն սրբոց Խ. (Քառասուն - Վ.Ք.) Մանկան⁵։

Եկեղեցւոյ հիմնարկէքն ու անուանակոչութիւնը կ'առնչուի Դ. դարուն Սեբաստիոյ մէջ նահատակուած Քառասուն Մանկունք սրբացեալ զօրականներուն։ Արեւելքի ամէնէն ժողովրդական սոււրբերու յիշատակին հետ։

Ցիշեալ նախնական կառոյցը դար մը ետք՝ 1616ին կ'ընդարձակուի եւ հիմնովին կը վերակառուցուի արդեամք՝ Զուղայեցի նշանաւոր Խետիկ եւ Մանու եղբայրներուն։ ԺԵ.-ԺԵ. դարերուն ամենատարբեր վայրերէ Հալէպ հա-

սած Հայ խոճաներն ու վաճառականները, որոնք տիրապեսող դիրքեր գրաւած էին միջազգային առեւտրատնտեսական յարաբերութիւններու մէջ, կ'առաջնորդէին եւ կը հովանափրէին հալէպահայ հասարակական, եկեղեցական եւ մշակութային կեանքը։ Բնական է, որ նախնական անշուք եկեղեցին, անյարիր էր տեղւոյն բարգաւաճ հայութեան, յատկապէս երկրի առեւտրատնտեսական կեանքին ներս վերեւէք ապրող մեծատուն խոճաներու ճաշակին ու պահանջներուն։ Այս շրջանին է, որ եկեղեցւոյ տարածքը ընդարձակուելով, նախկին եկեղեցի հիւսիսակողմը կը կառուցուի երեք խորաններով՝ սիւնազարդ կամարակապ այժմու եկեղեցին։ Շինութեան ընթացեցին անաղարտ պահուած են ինչպէս սկզբնական՝ հին մատուուր, այնպէս ալ 1499ին կառուցուած բաժինը⁶։

Հալէպահայ խոճաներն ու վաճառականները թանկագին սպասներով, ծիսական առարկաներով եւ սրբանկարներով զարդարած են նորակառոյց եկեղեցին։ Պատահական չէ, որ ժամանակի բազմաթիւ ձեռագիր յիշատակարաններու մէջ Ս. Քառասնիցը կը յորջորդուի «Երկնանման», «յոյժ զեղեցիկ եւ վայելուչ», «աստուածաբնակ եւ սրբ[Ա]բեկարութան» բառերով։ Սիմէոն Լեհացի, որ 1816ին երրուսաղէմ ուղեւորութեան ճամբուն վրայ այցելած է Հալէպ, մեծ դրուատանքով կը պատմէ Հալէպի հայոց եկեղեցիներուն, յատկապէս նորակառոյց Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ մասին։ «...Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Քառունք։ Եւ յայս ամի նոր նորոգած էր եւ մեծոցուած լայն եւ ընդարձակ, զմբէքաշէն եւ սայլակապ, յոյժ գեղեցիկ եւ վայելու։ Եւ շինօնը էր խոճայ Սանօս՝ եղբայր խոճայ Պէտիկին...»⁷։

Դատելով Պետիկ եւ Սանոս Զելեպի եղբայրներուն անուան յիշատակութեան յաճախականութենէն, կը թուի թէ Ս. Քառասնիցը վայելած է յիշեաներուն առանձնայատուկ հոգածութիւնը եւ շոայ մասնակցութիւնը եկեղեցւոյ կառուցման եւ բարեգարդման գործին։

Ս. Աստուածածին եւ Ս. Քառասնից Մանկանց եկեղեցիներուն կից գործած է դպրատունը, ժամանակի հասկացողութեամք՝ ուսումնարան մը, որ յայտնի էր իրեւեւ գրչութեան կերպուն։ Բազմաթիւ վարպետ գրիչներ տքնած ու ձեռագիր մատեաններ օրինակած են այս դպրատան մէջ, նաեւ գրչութեան արուեստի գաղտնիքները փոխանցած իրենց աշակերտներուն։ Հալէպի գրչատան մէջ ստեղծուած են հարիւրաւոր ձեռագիրներ, որոնցմէ մեզի հասած են մօտ երկու հարիւր մատեաններ։ Անոնց մեծ մասը իրենց ստեղծման օրէն կը պահուին Ս. Քառասնից Մանկանց դիւանին մէջ, կարեւոր մաս մըն ալ ժամանակի ընթացքին ցրուած են աշխարհով մէկ եւ կը պահուին տարբեր մատեանդարաններու եւ մասնաւոր հաւաքածուներու մէջ։

Միջնադարեան հայ Հալէպը նշանաւոր էր նաեւ գեղանկարչական ուրոյն դպրոցով, որ զարգացման բարձր աստիճանի հասած էր արեւելեան եւ արեւմտեան մշակոյթներու խաչաձեւումով եւ կը զանազանուի իր ինքնատիպութեամբ եւ արտայատման եղանակներով։ Ս. Քառասնից Մանկանցի որմերն ու սիւները այսօր ալ կը զարդարեն հին եւ թանկագին սրբանկարներ, որոնց մեծ մասը գործն են Հալէպահայ նկարիչներու։ Առանձնայատուկ հետաքրքրութիւն կը ներկայացնեն նաեւ Հալէպի հին ապարանքներուն մէջ գտնուող հայ վարպետներու վրձինին պատկերնող փայտէ զարդանախչ որմանածածկերը։

Հինէն ի վեր միջազգային առեւտրատնտեսական յարաբերութիւններու մէջ կարեւոր հանգուցակէտ համարուող Հալէպ քաղաքը եղած է նաեւ արհեա-

տագործութեան նշանաւոր կեդրոն։ Հալէպի հաստատուած հայերը նշանակալի դեր ունեցած են Սուրբիոյ արհեստագործութեան զարգացման մէջ։ Անվարան կարելի է ըսկել, որ միջնադարեան հայ հոգեւոր եւ նիւթական մշակոյթի գրեթէ բռուր ճիշդեր՝ գրչութիւն, մանրանկարչութիւն, տաղերգութիւն, գիտութիւն, հայկական կիրառական արուեստի տեսակները, փոփոխութիւններով եւ փոխազդեցութիւններով հանդերձ, իրենց արտայայտութիւնը գտած են հալէպահայ մշակութային կեանքէն ներս։

Հալէպահայ խոճաներն ու վաճառականները, առեւտրարհեստաւորական բարձր խաւի ներկայացուցիչները, ինչպէս եւ բարեպաշտ ժողովուրդի լայն խաւերը նիւթական մեծագումար նուիրատուութիւններով ո՛չ միայն սատարած են տեղույն եկեղեցիներուն, թանկագին սպաս եւ ծիսական առարկաներ նուիրաբերած անոնց, այլ նաև նպաստած են օտար երկնքի տակ հայկական աւանդական մշակոյթի զարգացման։

Դարերու ընթացքին Հալէպի զոյգ եկեղեցիներուն մէջ հաւաքուած գանձերը մեծ երկխղածութեամբ պահուած ու պահպանուած են եկեղեցոյ սպասաւորներուն կողմէ յաջորդ սերունդներուն փոխանցուելով իրբեւ թանկագին աւանդ։

Եկեղեցական, պատմական ու մշակութային այս թանկագին մասունքները ամփոփելու եւ Հանրութեան ներկայացնելու անհրաժեշտութենէն մղուած, 1991ին Ս. Աստուածածին պատմական եկեղեցին (մատուռը) կը վերածուի գանձատուն-թանգարանի⁹, որ ի յիշատակ Զարեհ Ա. Կաթողիկոսին (1915-1963) կը կոչուի Զարեհեան։

Հալէպի Գանձատան մէջ ժողովուած են գեղարուեստական մեծ արժէք ներկայացնող հայ մտքի ու ոգիի արգասիք հանդիսացող աւելի քան 850 ստեղծագործութիւններ, եկեղեցական թանկագին սպասքի, նուիրական առարկաներու, զգեստներու, ձեռագործներու եւ սրբանկարներու բացառիկ հաւաքածուներ։

Տարբեր եղած է Գանձատան ցուցանմուշներուն ճակատագիրը, ինչպէս տարբեր է անոնցմէ իւրաքանչիւրին անցած ճանապարհը։ Հայ աւանդական արուեստի եղակի այս նմոյշները, որոնք այժմ տեղ գրաւած են Գանձատան մէջ, մեծ մասով պատրաստուած են Հալէպի արհեստանոցներուն մէջ, տեղույն լաւագոյն վարպետներուն կողմէ, եւ որ աւելի յատկանշական է անոնց մեծ մասը պատուիրուած են Հալէպահայ բարեպաշտ ժողովուրդին կողմէ, յատկապէս Հալէպի եկեղեցիներուն նուիրաբերելու նպաստակով։

Թանկագին այս իրենէններու շարքին, նկատառելի թիւ կը կազմեն նաև դէպի Երուսաղէմ ուխտի ճամբուն վրայ Հալէպէն անցած հաւատացեալներուն նուէրներ։

Գանձատան մէջ պահուող առարկաներուն կարեւոր մաս մը Հալէպ տեղափոխուած է տարբեր ժամանակներու ընթացքին, հայշխարհի ամենասարբեր վայրերէն։ Հալէպ հասած հայ գաղթականներու հետ, եւ այդ առումով Հալէպ-եան հաւաքածոն առանձնայատուկ հետաքրքրութիւն կը ներկայացնէ, իրբեւ ազգագրական տարբեր խումբեր եւ միջավայրեր ներկայացնող գեղեցիկ խճա-

նկար։ Գանձատան հաւաքածոյին իւրաքանչիւր նմոյշը կը կրէ ինչպէս ազգագրական այս կամ այն շրջանի աւանդական արուեստի իւրայատուկ գրոշմը, այնպէս ալ զինք ստեղծող վարպետին գեղարուեստական ըմբռնումներուն կնիքը։

Եւ վերջապէս, իւրօրինակ այս հաւաքածոյին ամենանուիրական բաժինը կը կազմեն Արեւելտեան Հայաստանի եւ կիլիկոյ եկեղեցիներուն պատկանող եկեղեցական առարկաներն ու ծիսական անօթները, որոնք վիրկուած եւ մեծագոյն դժուարութիւններով Հալէպ փոխադրուած են ծեղասպանութենէն ազատած հայ գաղթականներուն կողմէ։ Հալէպ ապաստան գտած հայեր, իրենց հայրենի եկեղեցիներուն, երբեմն ընտանիքներուն պատկանող սրբազան մասունքները նուիրաբերած, կամ ի պահ տուած են տեղույն եկեղեցիներուն։

Դարերու ըոլովյոթին մէջ Հալէպի եկեղեցիներուն մէջ հաւաքուած եկեղեցական սպասքի եւ թանկագին առարկաներու հարուստ հաւաքածոն՝ տարբեր չափի եւ ձեւի նրբաշխատ խաչեր, հիւսկէնակերու արծաթ, ոսկեզօծ աշտանակ-ներ, անօթներ, սկիհներ, բուրգառներ, քշոցներ, ծնծղաներ, նրբագեղ ասեղ-նագործութիւններ, որոնք երբեմն զարդարած են հայրենի եկեղեցիներուն խորանները, այսօր կը պատմեն անոնց անցեալի փառքերուն ու շքեղութեան մասին։

Մինչ ցուցանմուշներ դառնալը, անոնք ո՛չ միայն ի պահ դրուած, այլեւ գործածուած են տեղույն եկեղեցիներուն մէջ։ յատկապէս տօներու եւ յատուկ օրերու առիթներով՝ եկեղեցւոյ պահոցներէն հանուելով մաս կազմած են եկեղեցական արարողութեանց¹⁰։

Հալէպի Գանձատան հարստութիւններէն են մասունք պարունակող եկեղեցական տուփերն ու զարդերը, որոնց մեծ մասը իրենց ստեղծման օրէն պահ-ուած են Հալէպի եկեղեցիներուն մէջ, ուրիշներ՝ այլուր ստեղծուած, երբեմն այլ եկեղեցիներու պատկանած, տարբեր ճանապարհներ անցնելով, ի վերջոյ իրենց պահով ապաստանը գտած են Հալէպի մէջ։

Սոյն յօդուածով, կը ներկայացնենք Հալէպի Զարեհեան Գանձատուն-թանգարանին մէջ պահուող ամենահետաքրքրական՝ հայ աւանդական մշակոյթի պատմութեան, եւ մասնաւորապէս եկեղեցւոյ պատմութեան համար մեծ արժէք ներկայացնող մասունքներու եւ մասնատուփերու հարուստ հաւաքածոն։ Հարկ է նկատել, որ սոյն աշխատութիւնը՝ սրբազան առարկաներու եւ մասնատուփերու ամբողջական ներկայացում-նկարագրութեան առաջին փորձն է¹¹։

ՍՈՒՐԲԵՐՈՒ ՄԱՍՈՒԻՆՔՆԵՐ ԵՒ ՍՐԲԱԶԱՆ ԱՐԱՐԿԱՆԵՐ

Հայ պատմագրութիւնն ու յատկապէս եկեղեցական գրականութիւնը հարուստ է հայոց մէջ ընդհանրացած սուրբերու, նահատակներու եւ վկաներու նուիրուած վարքագրութիւններով, ինչպէս նաև պատմաճանաչողական նշանակութիւն ունեցող երկերով, որոնց մէջ Հայկական վանքերու եւ եկեղեցիներու մասին հարուստ տեղեկութիւններու շարքին, կը յիշատակուին նաև վանական այդ հաստատութիւններուն մէջ պահպանուած սուրբերու մասունք-ներն ու սրբազան առարկաները¹²։ Այս իմաստով մեծ աշխատանք կատարած է Հայր Տաճատ Եարտըմեան, որ այլազան աղբիւրներէ հաւաքած եւ ցանկագ-րած է Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մէջ պահուած սուրբերու

մասունքներուն եւ սրբազնան առարկաներուն հարստութիւնը¹³: Սակայն ինչպէս այս, այնպէս ալ միւս բոլոր աշխատութիւնները զուտ աղբիւրագիտական բնոյթ ունին, Հետեւաբար զերծ են յաւելեալ մանրամասնութիւններէ եւ նկարագրականներէ: լաւագոյն պարագային կը նշուի անոնց գտնուած վայրը կամ պատկանած եկեղեցին, այլապէս առիթը պիտի ունենայինք համեմատելու, գուցէ նաեւ բացայատումներ կատարելու, որովհետեւ բացառուած չէ, որ տարբեր աղբիւրներու մէջ յիշուած այս կամ այն սրբավայրին մէջ պահուող սուրբերու մասունքներէն առնուազն քանի մը հատը, տարբեր ճանապարհներով Հարէպ հասած են եւ այժմ կը պահուին տեղույն Գանձատան մէջ:

Մինչ նկարագրութեան անցնիլը, անհրաժեշտ կը նկատենք հակիրճ անդրադառնալ քրիստոնէական մտածողութեան մէջ խարսխուած սուրբերու եւ անոնց մասունքներուն հանդէպ յարգանքի եւ պաշտամունքի հաւատքի դրսելումնա:

Մասունք կը կոչուին մահացած կամ մարտիրոսութեան պսակ ընդունած սուրբին նիւթական-մարմնաւոր մնացորդները, ինչպէս նաեւ սուրբին անձին առնչուած իրերն ու առարկաները:

Քրիստոնեայ սուրբերու կամ մարտիրոսներու աճիւնները պաշտամունքի առարկայ դարձնելու աւանդոյթը սկիզբ առած է քրիստոնէութեան առաջին դարերուն: Պատմական հնագոյն յիշատակութիւնը պահպանուած է Մարտիրոսութիւնք Պողիկարպոսի երկին մէջ (Բ. դար), ուր սուրբերու մասունքները կը գնահատուին «աւելի թանկացին, քան ամենաքանազին քարը, եւ անելի ցանկալի, քան ամենաազին ուսկին»¹⁴:

Քրիստոնէութեան հայածանքներուն յաջորդող դարերուն, սուրբերու մասունքներու պաշտամունքը լայն տարածում գտած է եւ Արեւելքի, եւ Արեւմուտքի մէջ: Մասունքներու պաշտամունքը առաւել զօրացած է կրօնական մաքառման շրջանին՝ Քաղկեդոնի ժողովէն ետք (451):

Հռոմէական եկեղեցւոյ մէջ մասունքներու հանդէպ մեծարանքի դրսեւորումներ ի յայտ եկած են Դ. դարէն սկսեալ եւ կ'առնչուին ստորերկրեայ շիրիմներուն՝ կատակոմբներուն (երբ յատուկ արարողութեամբ մեծարուած են սրբացուած գերեզմանները): Հին ատեն սովորութիւն չկար սուրբերու մասունքները շարժական տուփերու կամ աջերու մէջ զետեղել: անոնք կ'ամփոփուէին գերեզմաններու մէջ նոյնիսկ փոքր մասունքներ տեղափոխելու պարագային յատուկ գերեզմաններ եւ գերեզմանաքարեր կը պատրաստուէին: Ահա թէ ինչու միեւնոյն սուրբի անունով քազմաթիւ գերեզմաններ կը գտնուին աշխարհագրական տարբեր վայրերու մէջ¹⁵:

Ընդհանրապէս սուրբերու, նահատակներու կամ վկաներու մարմինները կը պահուէին հին վկայարաններու¹⁶ մէջ: Աւելի ուշ (Դ. դարէն սկսեալ), կը կառուցուին սուրբերու յիշատակին նուիրուած եկեղեցիներ կամ խորաններ, ուր եւ կը գետեղուին սիրուած սուրբերու մասունքներէն: Այսպէս ահա, սուրբերու մասունքներ տարածուած են աշխարհի զանազան կողմերը եւ հաւաքուած քրիստոնէական հաւատքի հին կեդրոններու մէջ (Աղեքսանդրիա, Անտիոք, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղէմ, Աթէնք, եւն.):

Հայ եկեղեցւոյ մէջ սուրբերու մասունքներ պահելու աւանդոյթը նոյնպէս կ'առնչուի Դ. դարուն: Հստ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսաւորիչ կեսարիոյ

մէջ կաթողիկոս օծուելէ ետք, Հայաստան վերադարձին իր հետ բերած է Յովհաննէս Մկրտիչի եւ Աթանագինէս վկայի մասունքները եւ թաղած Եփրատ գետին մօտ, եւ այդ մասունքներուն վրայ կառուցած է եկեղեցի¹⁷: Խսկ Ղազար Փարպեցի կը պատմէ, որ Վարդան Մամիկոնեան ու հայ նախարարները երբ Պարսկաստանէն վերադարձած են Հայաստան, դիմաւորուած են սուրբ մասունքներով: «Եւ ելեալ ընդ առաջ նոցա դասք պաշտամէիցն Զրիստոսի, բնիւրվ ընդ ինքնան զնշան կենաստու խաչին եւ զնշարս սրբոյ առաքեան նահատակին Գրիգորի...»¹⁸:

Աւելի ուշ, ինչպէս միւս եկեղեցիները, Հայ Առաքելական եկեղեցին եւս որդեգրած է մասնատուփի սկզբունքը, որուն նախնական ձեւերը մարմինի մէկ մասի՝ առաւելաբար աջի նմանութեամբ պատրաստուած մասնատուփիերն են: Հինաւուրց աւանդոյթներու ունի Աջերու գործածութիւնը Հայ Եկեղեցւոյ մէջ: Մարդարար Ալք. Օրմանեան կ'ենթադրէ, թէ Աջերը եղած են մասնատուփիերու եւ մասանց պահարաններու նախնական ձեւերը: Աջը, որպէս այդպիսին պայմանական անուանում մըն է, քանի որ բազուկի տեսքով պատրաստուած արծաթէ կամ ոսկէ պահարանի մէջ կը դրուէին ընդհանրապէս սուրբի նշարները:

Յաճախ կարելի է հանդիպիլ միեւնոյն սուրբի մէկէ աւելի աջերու կամ մարմինի այլ մասի նմանութեամբ մասնատուփերու, քանի որ մասանց յատուկ պահարաններու մէջ կ'ամփոփուէր սուրբերու մասունքի՝ աջի կամ մարմինի փոքր մաս մը միայն, մինչեւ խակ վշուր մը Յետագային կը կիրարկուին ճաճանչի, խաչի, արկղիկի եւ այլ ձեւի մասնատուփեր:

Հայ Եկեղեցին, իրերւ մէկ մասնիկը Քրիստոսի տիեզերական ընդհանրական եկեղեցւոյ, բացառիկ արժէք եւ մեծարանք ընծայած է ո՛չ միայն հայ, այլև քրիստոնեայ այլ ազգերու եւ դաւանանքներու պատկանող սուրբերուն եւ անոնց մասունքներուն: Եարտըմեան, սրբազան մասունքներուն նուիրուած իր աշխատասիրութեան մէջ դիտել կու տայ, որ հայերը ընդհանրապէս ուխտի կ'երթային ա՛յն սրբավայրերը, եկեղեցիներն ուր կը պահուէին այս կամ այն սուրբին մասունքները, եւ համբուրելով, երկրպագութիւն ընելով, մոմ վառելով ու ջերմեռանդ աղօթքներով ուխտ կը կատարէին¹⁹:

Ընդհանուր հաշուարկումի մը համաձայն, իրաքանչիւր հայկական վանքի ու եկեղեցւոյ մէջ միջին հաշուարկ 10-20 մասունք կը պահուէր, ըստ այդմ 1915էն առաջ հայոց սրբավայրերու մէջ սրբազան մասունքներուն թիւը կը գերազանցէր երեսուն հազարը, որոնց մեծագոյն մասը կորուած ու փճացած է, ինչպէս զիրենք պաշտպանող եկեղեցիներն ու վանքերը:

Բարեբախտութիւն պէտք է նկատել, որ Հալէպի հինաւուրց գաղութին մէջ դարեր շարունակ, նախանձախնդրութեամբ հաւաքուած ու պահուած են սուրբերու մասունքներ, որոնց հանրագումարը կը ներկայացնէ բաւական ճոխ հաւաքածոյ մը, որն իր հնութեան եւ քանակի տեսակէտով արժանի է յատուկ ուսումնասիրման:

Հալէպի Գանձատան մէջ համախմբուած մօտ երկու տասնեակ մասունքներու եւ մասնատուփերու գանձը, պայմանականորէն՝ ըստ առարկայի բնոյթի, կարելի է բաժնել չորս խումբի՝ Աջեր, տարբեր չափի ու ձեւի խաչեր, խո-

բանազարդեր եւ արկղիկներ, որոնք յատկանշական օրինակներ են առնուազն Ժէ. դարձն ի. դար երկարող ժամանակաշրջանի հայկական արծաթագործութեան:

Այս նմուշներէն իւրաքանչիւրը կը հարստացնէ մեր ծանօթութիւնները մասունքներու առանձնայատկութիւններուն եւ հայ եկեղեցական արուեստի ճիւղերուն մասին: Անոնց մէջ կան եւ քրիստոնէական ընդհանրական սուրբերու, եւ հայ եկեղեցւոյ սուրբերու մասունքներ: Հալէպի Գանձատան մէջ կը պահուին՝ Ս. Թովմաս առաքեալի եւ Ս. Թէոդորոսի Աջերը, Ս. Ստեփանոսի, Ս. Յակոբոս Տեառնեղոր, Ս. Յակոբ Մծբնացի, Ս. Թէոդորոսի, Ս. Գէորգի եւ այլ սուրբերու պատկանող սրբազան մասունքներ:

Անոնց աշխարհագրական տարածքը նոյնակէս ընդարձակ է. մեծ մասամբ Հայէպի, այլեւ Երզնկայի, Կարնոյ, Այնթապի, Ամիրդի, հաւանաբար նաեւ Զուղայի եւ կիլիկեան տարբեր բնակավայրերու մէջ ստեղծուած նմուշներ են, որոնք գաղափար մը կու տան հայկական ոսկերչական արուեստին վերաբերեալ ընդհանրապէս, եւ զարդացման բարձր աստիճանի հասած հայկական արծաթագործութեան տարբեր կեղրուններու շուրջ մասնաւորապէս: Այս բոլորին մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւեն հայէպահայ արծաթագործութեան նմուշները:

Պէտք է նշել, որ հայկական արծաթագործութեան աւանդոյթները իրենց շարունակութիւնը գտնելով Հալէպի մէջ, հարստացած են նոր ձեւերով ու բովանդակութեամբ։ Հալէպի մէջ առաւել զարդացած էին սատերեարութիւնը (ձոյլ ոսկին կամ արծաթը յդկելու, կուելու կամ այլ եղանակով կաղապարներու պատրաստում)։ Մխլայէծիութիւնը (զարդերու վրայ քարերու ագուցում), Հալէպի հայ արհեստաւորները համբաւաւոր էին չիւսկէնակերտ զուգաթելի, հատիկազարդումի, արծնակիտումի, փորագրութեան եւ այլ մասնագիտացուած ճիւղերու մէջ, որոնց լաւագոյն օրինակներէն կը հանդիսանանան Գանձատան մէջ ահա՛ուող կարգ մր նմուշներ։

Գանձատառ հաւաքածոյին մաս կազմող նմուշներուն մէջ առաւել մեծ թիւ կը կազմեն խաչերը՝ իրենց բոլոր տեսակներով՝ խորանի կամ սեղանի, ձեռաց խաչեր, եւլն., տրուած ըլլալով որ խաչը եկեղեցական սպասքի ամենագործած ծական տարրերէն մէկն է, որ միաժամանակ եւ գործնական, եւ յարդարանքի նշանակութիւն ունի: Առանձին խումբ մը կը կազմեն նաեւ խորանի զարդերն ու ճաճանչակերպ մասնատուփերը, ինչպէս եւ արկղիկի ձեռով պատրաստուած մասանց պահարանները:

Նմուշներուն մէկ մասը ունի արձանագրութիւններ, որոնք հետաքրքրական տեղեկութիւններ կը հաղորդեն ստեղծող վարպետին, պատուիրատուին, պատկանած եկեղեցւոյն, վայրին ու թուականին մասին. աւելի ստուար խումբ մը՝ բոլորովին զերծ է արձանագրութենէ կամ մասնակի տեղեկութիւններ կը հաղորդէ:

Այս հաւաքածողի շարք մը նմուշներ կ'առանձնանան արուեստի կատարելութեամբ. լաւագոյններէն են՝ Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքով խորանի փոքր խաչը, 1803ին Կարին պատրաստուած Ս. Թէոդորոսի մասունքով սեղանի մեծ խաչը, Տէր Դաւիթ քահանայի որդիի՝ Բարսեղին Համար 1680ին պատրաստուած մասնախաչը։ Ընտիր ձեւաւորում ունի 1688ին Հալէպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցւոյ նուիրաբերուած Ս. Գէորգի մասունքով խաչը Կա-

տարման վարպետութեամբ եւ նրբութեամբ աչքի կը զարնէ 1809ին Հայէսի մէջ պատրաստուած մասնատուփը եւ այլ մասունքի պահարաններ: Վերջիններս ըստ հիմնականին արծաթէ են, մեծ մասամբ ոսկեզօծ, կան արծնապատ, կիսաթանկարթէք գունաւոր քարերով ընդելուգուած խաչեր, ճաճանչազարդեր, աջեր եւ այլ մասնատուփեր:

Նկատի առնելով այս առարկաներուն պատմական, եկեղեցական եւ մշակութային արժէքը, մասնագիտ ուղևամսակիրողներու ուշադրութեան կը յանձնենք Հայէպի Զարեհեան Գանձատան մէջ պահուող, իրենց հնութեամբ եւ կատարողական բարձր արուեստով ուշադրաւ մասնատուփեր, տալով իւրաքանչիւրին նկարագրականը:

ՍՈՒՐԵ ԱԶԵՐ

1. Ա. Թէոդորոսի Աջը

Հալէպի հաւաքածոյի նույիրական սրբութիւններէն են Ս. Թէոդորոսի եւ Ս. Թովմաս առաքեալի Աջերը:

Գանձատան հնագոյն նմուշներէն մէկը կը թուի ըլլալ Ս. Թէոդորոսի^Ա Աջը (Թիւ 335), որ նախապէս պահուած է Սըրբնլը կամ Գորոբու Ս. Թորոս վանքին մէջ. յետագալին մեզի անյայտ ճանապարհներով հասած է Հալէպ:

Հայէպի Գանձատան մէջ պահուող Ա. Թէոդորոսի Աջը արծաթեալ է, ոսկեզօծ ձուլածոյ, դրուագուած յաւելուածներով (Երկայնքը՝ 24, լայնքը՝ արմուկի 7, խակ դաստակի մօտ՝ 11 սմ.):

Դատելով աշխատանքի պարզ եւ խստաբարոյ ոճէն կարելի է ենթադրել, որ գործ ունինք Աջերու նախնական օրինակի մը հետ. Ան ձեռքի նմանութեամբ պատրաստուած մասնատուփ մըն է, որուն մէջ ըստ հութեան զետեղուած են նահատակ սուրբին մասունքները: Միաձոյլ, սնամէջ, բոլոր հինգ մատները իրարու փակած Աջի պարզունակ յօրինուածք մըն է ան: Կոր գիծերով դրուագուած են եղունգները եւ յօդերուն հատուածները: Դաստակը երիզող նեղ ծայրագոտին վրայ փորագրուած է հետեւեալ արձանագրութիւնը. «ՍԸՐԸՆԼԵ ԱԲ ՇԵՈՐԴՈՒՐՈՍՈՒ ԱՍՍ»:

Արժանագրութեան մէջ լիշուած այս «Սըրբիլե» անուանումը կը յուշէ, որ Ա. Թէոդորոսի Աջը նախապէս պատկանած է սուրբին լիշտակին կառուց- ուած Աղոռիառ Ա. Թոռոս կամ Թէոդորոս վանքին:

Սրբալութ Ա. Թորոս Վանքը կը գտնուի Բարձր Հայքի Երզնկա եւ Դեղջան գաւառներու միջեւ, Երզնկա քաղաքի արեւելիան կողմը, Խնճորիկ գիւղին մօտ, կառուցուած ընդարձակ լեռնահովիտի մը վրայ. Վանքը կոչուած է նաեւ Քորոփուու կամ Գորոբու վանք, Սրբալութ կամ Սրբալութ Ա. Թորոս: Աւանդութեան համաձայն, այս վանքը հիմնուած է իրբեւ վկայարան նահատակ Ա. Թէոդորոսի: Մինչեւ ի. դարասկիզբ վանքը կանգուն եղած է, եւ կը պահպանուէր փոքրաթիւ միաբաններու կողմէ: Հակառակ անոր որ, Ա. Թորոս կամ Թէոդորոսը եղած է հայ ժողովուրդի մէջ ընդհանրացած եւ սիրելի սուրբերէն, որուն յիշատակին բազմաթիւ վանքեր ու սրբատեղիներ կան զանազան վայրերու մէջ, սակայն մեզի ծանօթ աղբիւրներու մէջ կը յիշատակուի սուրբին մասունքը պարունակող միակ մասնատուփ մը, որ անցեալին պահուած է Սեբաստիոյ Ա. Նշան կամ Ա. Խաչ վանքին մէջ. «Սասն Սրբոյ Նահատակին մէտորոսի Արեղային.- Որդի Գոհարին նահատակին, Թէոդորոս Արեղային, միաբան Սրբոյ Նշանի Վա-

նիցս, որ վկայենաց վասն հաւատոյ...»²²: **Ս. Թէոդորոսի Աջի այլ օրինակ՝ յայտնի չէ, հետեւաբար Հալէպի մէջ պահպանուող այս Աջը յատուկ հետաքրքրութիւն կը ներկայացնէ ո՛չ միայն հնութեան տեսակէտով, այլև՝ եզակիութեան:**

2. Ս. Թովմաս Առաքեալի Աջը

Գանձատան մէջ պահուող Աջերէն երկրորդը՝ **Ս. Թովմաս առաքեալի²³ Աջն է** (թիւ 549): Աջի վրայի արձանագրութենէն կը տեղեկանանք որ ան յիշատակ է ուն «Յամթեցի... վարդապետի», որ էր առաջնորդ «նոյն ուխտին»:

Աղբիւներու համաձայն **Ս. Թովմաս առաքեալի մասունքներէն անցեալին պահուած են Ս. իջմիածնի վանքին եւ իր յիշատակին կառուցուած Ս. Թովմայի կամ Աղբուխի վանքին մէջ, ընդ որում Ս. Թովմաս առաքեալի Աջի այլ օրինակ մը չէ յիշատակուած մեզի ծանօթ աղբիւներու մէջ, ուստի այս պարագային եւս գործ ունինք Աջի եզակի նմոյշի մը հետ:**

Հալէպ պահուող Թովմաս առաքեալի Աջը արծաթեայ է, ոսկեզօծ, ձուլածոյ, դրուագուած հատուածներով (երկայնքը՝ 23, լայնքը՝ արմուկի՝ 7, թաթի՝ մօտ 12 սմ.):

Գանձատան իւրայատուկ նմուշներէն մէկն է ան, թէ՛ ոճի, թէ՛ բովանդակութեան առումով: Յօրինուածքը կը ներկայացնէ սնամէջ, միակտուր, ձեռքի նմանութեամբ պատրաստուած մասնատուփ մը, չորս մատները իրարու փակած, բթամատը՝ առանձին: Մատները եւ եղունգները ընդգծուած են զրուագման եղանակով: Աղծաթը ժամանակի ընթացքին բաւական սեցած է, Աջը օժտելով մուգ գոյնով:

Դաստակին արտաքին երեսին, թեթեւ բարձրութեան վրայ, գնդիկազարդ, նուրբ օղամանեակի մէջ զետեղուած է մասունքը: Դատելով երեւոյթէն, մասունքը նախապէս զմուսուած եղած է, այժմ քայլայուած վիճակի մէջ է, նկատելի են խեժանման նիւթի եւ տեղ-տեղ կարմրաւուն կնքամոմի մնացորդներ: Բազուկի վերի հատուածին վրայ փորագրուած է տերեւանման քառաթերւ խաչ մը, շրջապատուած մանր տերեւիկներէ կազմուած քառանկիւն շրջանակի մը մէջ:

Աջին ներքին երեսակողմին վրայ կը կարդանք հետեւեալ արձանագրութիւնը: «ՅԻԸԱՏԱԿ Է ՍՈՒՐԲ ԱԶՍ ԹՈՎՍԱՅԻ ԱՌԱՋԵԼՈՅՆ ՅԱՄԹԵՑԻ ՍԿԿ²⁴ (!) ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻՆ ԴԻԽՏԻ ԴԻԽՏԻ ԴԻԽՏԻ ԴԻԽՏԻ» (1830):

ԺԹ. դարէն մեզի հասած **Ս. Թովմաս առաքեալի** այս Աջը, այս եզակի նմուշներէն է, ուր նախնական անաղարտութեամբ պահպանուած են վաղ քրիստոնէական շրջանի Աջերու որոշ առանձնայատկութիւնները: Այս տեսանկիւնէն, **Ս. Թովմաս առաքեալի** այս Աջը կը յիշեցնէ Աջերու պարզագոյն օրինակները, որ կը վկայէ, թէ մասնատուփերու, տուեալ պարագային՝ Աջերու սկզբնատիպերը իրենց անխաթար արտացոլումը գտած են հայ արծաթագործութեան մէջ, գոյատեւելով մինչեւ ուշ միջնադար եւ աւելի ուշ ժամանակներ:

ՄԱՄՆԱԽԱՂԵՐ

3. Խորանի խաչ, Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքով

Հալէպի հաւաքածոյի հազուագիւտ նմուշներէն է **Ս. Ստեփանոս Նախավկայի** մասունքը պարունակող խաչը (թիւ 424), որ աչքի կը զարնէ որքան ու

ճական առանձնայատկութեամբ, նոյնքան իր գեղարուեստական արժանիքներով:

Բացառիկ վարպետութեամբ եւ նրբագեղութեամբ պատրաստուած այս մասնախաչը հայկական արծաթագործութեան եւ ակնագործութեան զանազան հնարքներու գեղեցիկ զուգորդում մըն է: Դժուար է որոշապէս ըսել իր տեսակին մէջ եզակի այս նմոյշին ստեղծման վայրը, որ անկասկած հայկական արծաթագործութեան աւանդաշատ կեղրոններէն մէկը ըլլալու է: ոճական որոշ առանձնայատկութիւններ հիմք կու տան ենթադրելու, որ նոր Զուղայի արծաթագործութեան բնորոշ օրինակ մըն է ան, եւ կ'առնչուի ժ. ժ. դարերուն: Հաւանաբար Հալէպ խարսխած «Ճօխցի» խոճաներէն մէկը նուիրաբերած է տեղույն եկեղեցոյն: Յօգուտ այս ենթադրութեան կը խօսի նաեւ այս, որ Ս. Ստեփանոս Նախավկան եղած է նոր Զուղայի մէջ առաւել տարածուած եւ սիրուած սուլրելէն:

Խաչը պատրաստուած է ձուլման եւ զուգուագման արուեստով, զուգաթելի յաւելումներով: Խաչը ապակեայ նուրբ շերտերէ կազմուած քառաթելու է, զարդարուած մանր փիրուզներով (երկայնքը՝ 28, լայնքը՝ 11.5 սմ.): Արագագաթ, ալեճեւ կտրուածքով թափանցիկ թեւերը առնուած են նուրբ, գրեթէ անտեսանելի շրջանակներու մէջ: Իւրաքանչիւրին կեղրոնը, ուղղակի պատկի վրայ ոսկեզօծ նուրբ օղամանեակի վրայ, ագուցուած են զմրուխտագոյն կանաչ քարեր:

Կեղրոնի՝ թեւերու հատման անկիւններէն դուրս կու գան կոր եզրագիծեր ունեցող չորս ճաճանչներ, որոնք յատուկ գրաւչութիւն տուած են խաչի յօրինուածքին: Իր կարգին՝ ամբողջ քառաթեւը առնուած է փիրուզայեր նուրբ շրջանակի մը մէջ:

Խաչին կեղրոնը, փիրուզներով պատուած ոսկեզօծ օղամանեակի մէջ ագուցուած ապակիին ներքեւ դրուած է մասունքը, որուն չուրջ թուղթէ երիզի վրայ գեղագրով գրուած է: «Ս. ՍՏԵՓԱՆՆԵՐՈՒ ՆԱԽՆԱՎԿԱՅ»:

Ապակիի, արծաթի, ոսկեգոյնի եւ կապտականաշաւալուն քարերու նուրբ համադրութիւնը, գունային, այլ վկայէ ինչպէս զայն շինող վարպետին, այնպէս ալ պատուիրատուին նրբանաշակութեան մասին:

Խաչաթեւին երկրորդ երեսը գրեթէ նոյնութեամբ աշխատուած է, փիրուզայեր երիզներով, կեղրոնը՝ մասնատուփի տեղը ծածկուած է արծաթի շերտով, կը պակսին արտաքին կողմի թեւերուն զմրուխտագոյն քարերը:

Բոնակը խաչին միացած է փոքր գունդով, երկուքն ալ վնասուած՝ հաւաքածուածի հետեւանքով ճեղքուած են: Բոնակը յարդարուած է պարզ ոլորապտոյտ կէտպիծ փորագրութեամբ, դիւրաւ կարելի է նշմարել որ կոթառը կը զիջի կատարման յղացի եւ գեղագրուեստի տեսակէտով: Ամենայն հաւաքածուածի յետագային վերաշխատուած է, որուն վրայ արծաթագործութեան մէջ, գոյատեւելով մինչեւ ուշ միջնադար եւ աւելի ուշ ժամանակներ:

4. Խորանի խաչ՝ Ս. Գէորգի մասունքով

Ահա հաւաքածոյի մարդարիտը կոչուելու արժանի նմոյշ մը՝ **Ս. Գէորգի**²⁵ մասունքով՝ խորանի խաչը (թիւ 426), պատրաստուած Հալէպ, 1868ին: Այս լաւագոյն օրինակ մըն է Հալէպի մէջ արհեստ արուեստի վերածած հայ վար-

պետներու բարձր հմտութեան: Այստեղ կիրարկուած են հայ աւանդական ոսկերչութեան գրեթէ բոլոր ճիւղերը՝ ձուլում, դրուագում, դրոշմում, ոսկեզօծում, արծնակիտում: Բոլորովին այլ ոճական սկզբունքներ ի յայտ կը բերէ Հալէպ ստեղծուած խաչի այս օրինակը: Անոր գեղարուեստական եւ կատարողական առանձնայատկութիւնները կը վկայեն տարբեր ուղղութեան մը մասին: ուղղութիւն, որ առաւել կը մօտենայ Երզնկայի, Կարնոյ, Կեսարիոյ, եւ այլ կեղրոններու ոսկերչական արուեստի ոճարանական սկզբունքներուն, եւ կը հաստատէ Հալէպի մէջ հայկական արծաթագործութեան արգասաւորման մասին: Այս հանգամանքը ինքնին վկայութիւն մըն է հայկական բնակավայրերու եւ Հալէպի միջեւ մշտական առնչութիւններուն եւ առեւտրաարհեստաւորական խաւերուն դէպի Հալէպ անընդհատ հոսքին մասին:

Հայկական կիրառական արուեստի սքանչելի այս նմոյշը կը վկայէ ստեղծող եւ վարպետին եւ պատուիրատուին արուեստի բարձրաճաշակ ընկալումներուն մասին: Նախաճեռնողն ու ոգեշնչողը անկասկած եղած է պատուիրատուն, Ժէ. դարուն Հալէպի մէջ ապրած եւ ստեղծագործած նշանաւոր ծաղկող-նկարիչ՝ Խաչատուր իբն (որդի) Մուրատ Պալին, որուն գեղանկարչական հմտութենէն օգտուած ըլլալու է վարպետ ոսկերչը:

Մեր ուսումնասիրութեան առարկայ խաչը արծաթէ է, ամբողջովին ոսկեզօծ: Կազմուած է երեք մասերէ՝ քառաթեւէ, կոթառէ եւ գունդի մասնիկէ (երկայնքը՝ 27.8, լայնքը՝ 12 սմ.): Այն սրասայր, եռագագաթ, ելուստաւոր քառաթեւ խաչ մըն է, որուն երեք թեւերը հաւասար, ստորին թեւը՝ քիչ մը աւելի երկար է:

Խաչին ամբողջ մակերեսը ծածկուած է բուսական զարդանախչերու ընտիր մշակումով՝ վարդեակներ, արմաւենիկներ, ոճաւորուած ծաղիկներ, որոնք իրենց պատկերագրութեամբ համահունչ են հայկական զարդարուեստի յայտնի տարրերուն: Զարդանախչերուն յարդարանքը կատարուած է բարձրարուեստ հմտութեամբ: ամբողջ մակերեսը արծնապատուած է սեւի, զմրուխտի եւ փիրուազի գունային նուրբ անցումներով, որ գեղանկարչական երանգներով օժտած է խաչը:

Հայկական խաչքարերու ոճով պատրաստուած խաչի այս օրինակին յաւելեալ պերճութիւն հաղորդած են գեղարուեստական յարդարանքի մնացած տարրերը՝ խաչին շուրջըլուրը զետեղուած ճաճանչանման տերեւներն ու զարդապսակները: Քառաթեւը կազմող չորս անկիւններէն դուրս կու գան շեղակի ճաճանչներ, նոյն ճաճանչանման ելուստները կը շարունակուին ստորին թեւին վրայ, սքանչելիորէն ներդաշնակուելով հիմնական գաղափարին հնատ:

Ճաճանչանման զարդերու յաւելուածներ կան նաեւ թեւերուն վրայ՝ աջ եւ ձախ կողմերը: Ափսոս որ գեղակերտ այս զարդերէն քանի մը հատը ինկած են: Չորս գլխածայրերուն վրայ, նոյնակէս եղած են զարդապսակներ, որոնցմէ միայն աջակողմեանը պահպանուած է:

Ալոտաքին երեսին վրայ՝ կեդրոնը փոքր բարձրութեամբ ապակիով ծածկուած տուփիկին մէջ ամփոփուած է սուրբին մասունքը, որուն շուրջ՝ թուղթէ երեխի վրայ գեղագիրով գրուած է «Ս. ԳԵՂՐԳ»:

Երկրորդ երեսը գրեթէ առաջինին կրկնութիւնն է՝ գեղեցկօրէն դրուագուած տեղ եւ արծնապատուած: Կեդրոնական մասին վրայ պատկերուած է խաչ մը աստիճանաբար լայնցող, ծաղկաթերթիկներ յիշեցնող քառաթեւ մը:

Բուն խաչը կոթառին միացած է զարդանախչ գեղեցիկ գունդով, որ հարուածէ վնասուած է, նկատելի են նաեւ վերանորոգութեան հետքեր: Գունդին վրայ կը կարդանք հետեւեալ արձանագրութիւնը. ՅԻԸՍԱՎԱԿ Է ՍԲ. ԽԱՅՍ ՍՈՒՐԱՏ ՊԱԼՈՒՆ ԵՒ ՈՐԴՈՑՆ ԽԱՅԱՏՈՒՐԻՆ ՍԱՐԻԱՍԻՆ ԵՒ ՀՈՒՓՍԻՒՐԻՆ ԵՒ ԿՈՂԱԿՑՈՒՆ ՍՏՈՒ.... ԻՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ. ՔԱՄԱՍՈՒՆՔ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԹՎԻՆ ՈՇԺԱ» (1662):

5. Սեղանի մեծ խաչ Ս. Թէոդորոսի մասունքով

Հալէպի հաւաքածոյի բարձրարուեստ նմոյշներէն է անկասկած Ս. Թէոդորոսի մասունքով սեղանի մեծ խաչը (թիւ 389), պատրաստուած կարին, 1803ին: Վարպետն է դերջանցի Տէր Սարգիսը: Արծաթեայ, ամբողջովին ոսկեզօծ այս շքեղ խաչը (երկայնքը՝ 31, լայնքը՝ 31 սմ.), աշխատուած է ձուլման ու դրուագուած արուեստով, տեղ-տեղ փորագրութեան եւ զուգաթելի յաւելումներով եւ ունի հայկական ոսկերչութեան աւանդական դպրոցներուն բնորոշ յարդարանք:

Բուն օրինակը բաղկացած է հաւասարաթեւ լայնանիստ խաչէ: գլխաւոր այս խաչին մէջ տեղադրուած է մէկ այլ՝ հին խաչ մը:

Արուեստի գործ մը ըլլալու կոչուած այս մասնախաչը արժանի է յատուկ ուշագրութեան: աշխատանքի նրբութիւնը համապատասխան է պատկերուած նիւթի հարուստ բովանդակութեան: Խաչը պատրաստող քահանայ վարպետը ոչ միայն ակրապետած է ոսկերչական արուեստի գաղանիքներուն, այլև հարամիտ լուծումներ տուած է առաջադրուած խնդիրներուն:

Դրուագուած եղանակով իրականացուած նրբանաշալակ աշխատանք, համաչափութիւն եւ գեղեցկութիւն զարդանախչերու, պատկերներու եւ արձանագրութեան, փորագրուած՝ բազմահմուտ վարպետին կողմէ: Խաչը ուշագրաւ է նոյնքան իր գեղարուեստական արժանիքներով, որքան՝ պատկերներուն սրբանկարային արժէքով: ակնյայտ է, որ զայն ստեղծող վարպետը ներշնչուած է հայ մանրանկարչութեան ու պատկերագրութեան աւանդոյիշներէն:

Խաչի ձեւով պատրաստուած այս մասնատուփը, կը ներկայացնէ ընդգծուած համաչափութիւններով, լայնանիստ քառաթեւ մը: Կեդրոնէն կը տարածուին համաչափութեան գաղափարանիքու, խար կտրուածքներով չորս թեւերը: նոյն այս յարդարանքը կը շարունակուի խաչաթեւը կազմող չորս անկիւնները ամբողջացնող տարածութեան վրայ, ալեծեւ ճաճանչանման գեղապսակ կազմելով սոնակին շուրջ, որուն վրայ տեղադրուած են հայ ճարտարապետութեան եւ մանրանկարչութեան մէջ տարածուած՝ թեւեւոր հրեշտակներու գլխիկներ: Բոլորը միասին սոնակին շուրջ պտտող ճառագայթներ կը յիշեցնեն, վերածուելով հայկականացած՝ սոնականման խաչի: Նրբագեղ այս յարդարանքը խաչի յոհնուածքը օժտած է գեղարուեստական եւ իմաստային յագեցուածութեամբ: Սոնակին դուրս եկող ճառագայթները կը խորհրդանշեն աշխարհի յաւերժական պտոյտը, իսկ Տիրոջ հրեշտակները՝ կ'իրականացնեն Աստուծոյ եւ մարդոց հաղորդակցումը քրիստոնէական տնօրինութեան մէջ:

Ամբողջ խաչը առնուած է հմտօրէն ոճաւորուած եռաշերտ երիզագօտիի մէջ, որ իրերայաջորդ հրաւակներու եւ տերեւեկներու շղթաներ կը գոյացնէ:

Ալոտաքին երեսի կեդրոնի յօրինուածքը՝ սրածայր երուստներու գրացուած է բուն խաչին: Ըստ

Հութեան շարժական այս խաչը միաժամանակ կը կատարէ ծածկոյթի դեր, մասունքը պարունակող խոռոչին համար: Իրական անակնկալ մըն է բուն՝ սնամէջ խաչին մէջ տեղադրուած ձուլածոյ հին խաչը որ կը պարունակէ մասունքը՝ (ոսկորի կտոր): Ան բաց է, առանց ապակիի, նախնական ձեւով ամրացուած: Պարզ, ուղղի գիծերով ձուլածոյ այս խաչը շատ հին է, եւ համաձայն արձանագրութեան կ'առնչուի Ս. Թէոդորոսի նահատակութեան թուականին՝ 1187²⁸: Հին խաչին վրայ կը կարդացուին «ԽԱՉՈ ԾԻՆԵԱՅ...» բառերը, շարունակութիւնը գոցուած ըլլալուն, կարելի չեղաւ ընթեռնուլ: Յարաբերաբ նոր ժամանակներու գործ հանդիսացող բուն խաչը, փաստօրէն որպէս մասնատուփ ծառայած է մասունք պարունակող հին խաչին համար: Այդ կը հաստատէ նաև բուն խաչին վրայ գտնուող արձանագրութիւնը՝ խաչը շինուելու եւ հին խաչը՝ մասունքով հանդերձ, անոր մէջ ամփոփելու մասին:

Առաջին հայեացով աննշան թուացող այս հնարանքը, արժանի է յատուկ ուշադրութեան: Ան կը վկայէ խաչը կերտող վարպետին ստեղծագործ մտքին եւ գեղարուեստական ճաշակին մասին:

Չորս թեւագրուկներուն լայնակիր հարթութեան վրայ տեղադրուած բոլորակ պնակիսներուն մէջ պատկերուած են չորս աւետարանիչները, իրենց խորհրդանշաններով, իսկ կեղրունական՝ մասունքը ծածկող խաչին վրայ, նոյնանման պնակիտի մէջ պատկերուած է Աստուածամայրը՝ մանուկ Յիսուսը գիրկը, երկուքն ալ թագակիր:

Ս. Կոյսը կը կրէ երկար պարեգօտ մը, գլուխէն վար իջած քողը ծածկած է ամբողջ մարմինը: Յիսուս մանուկը ձախ ձեռքով բռնած է խորհրդանշական գունդը, իսկ աջով՝ երկար ցողունով ծաղիկ՝ քրիստոնէական յաւերժական կեանքը խորհրդանշող դրախտի ծաղիկը: Չորս թեւերուն վրայ, նոյնանման մետաղիոններու մէջ կան չորս աւետարանիչներու կիսանդրիները՝ համապատասխան խորհրդանշերով:

Վերի խաչաթեւի վրայ՝ բոլորակ պնակիտի մէջ պատկերուած է Ղուկաս Աւետարանիչը՝ լուսապատկով: դէմքին վրայ յատակ կ'երեւին նրբօրէն մշակուած դիմագիծերը եւ սրածայր կիսամօրութը: Աջին՝ կը տեսնուի Ղուկասի խորհրդանշը հանդիսացող արծիւը, իսկ ձախ կողմը կը կրկնուի նոյն՝ ցողունով ծաղիկը: Կիսանդրիին վարի մասը կ'ընդելուզեն հագուստին խոշոր ծալքերը, որոնք երկնային ամպի տպաւորութիւն կը ստեղծեն:

Խաչի վարի թեւին նոյնանման պնակիտի մէջ պատկերուած է Յովհաննա Աւետարանիչը, լուսապատկ դէմքով, կիսամօրուս: Աջ ձեռքին գիրք է, գոց վիճակով: Աւետարանիչին ձախ կողմը պատկերուած է իր խորհրդանշից ցուլը, իսկ աջ կողմը՝ ցողունազարդ ծաղիկը: Վարի մասը ծածկուած է ամպանման հագուստի ծալքերով:

Աջակողմեան թեւի պնակիտի մէջ պատկերուած է Մատթէոս Աւետարանիչին՝ լուսապատկով: դէմքին ուրուանկարը՝ արտայայտուած գիծերով եւ կիսամօրուս: Մատթէոսը աջ ձեռքով բռնած է բացուած գիրք, իսկ ձախով՝ փետուր մը: Անոր ձախ կողմը՝ պատկերուած է Մատթէոսի խորհրդանշ՝ հրեշտակը, իսկ աջին՝ ցողունով ծաղիկ մը: Կիսանդրիին վարի մասը ծածկուած է ամպանման հագուստի ծալքերով:

Զախակողմեան թեւի պնակիտին մէջ պատկերուած է Մարկոս Աւետարանիչը, լուսապատկով եւ ընդգծուած սրածայր մօրութը: Աջ ձեռքին ունի գի-

տուր, իսկ ձախին՝ բացուած գիրք: Հագուստի ծալքերուն մանրանկարը հոս ալ նոյն ձեւով կը կրկնուի: Մարկոսին աջ կողմը կ'երեւի զինք խորհրդանշող առիւծի բաշը, երկուքին միջեւ՝ վերի մասը պատկերուած է առանց ցողունի վարդածաղիկ մը:

Պնակիտները երիգուած են շեղակի տերեւիկներէ կազմուած, հատիկազարդ նրբագել շրջանակներով: Այս նոյն նախշը կը շարունակուի կեղրոնի խաչը երիգող շքեղ գոտիին մէջ:

Խաչին հմբական յարդարանքին մաս կազմող չորս թեւերուն վրայ պատկրուած աւետարանիչները կը խորհրդանշեն չորս Աւետարանները:

Ամբողջ յօրինուածքը յագեցած է հայկական մանրանկարչութեան եւ զարդարուեստին յատուկ գեղագիտական մտածողութեամբ:

Երկրորդ երեսակողմը նոյնպէս աչքի կը զարնէ կատարեալ մշակուածութեամբ ու ներդաշնակութեամբ: Քառաթեւը եղերուած է նեղ՝ շեղակի գիծերէ կազմուած գոտիով, երկագիծերու միջեւ տարածութիւնը ծածկուած է իրարյացորդող ծաղիկներու եւ տերեւներու նախշերով: Կեղրոնական հարթ տարածութեան վրայ, զարդանախչ շրջանակի մէջ պատկերուած է խաչուած Քրիստոսը, իսկ զվարուն վերեւ, ուղղանկիւն շրջանակի մէջ փորագրուած են՝ Յ.Ն.Թ.Հ.» Ակզրանատառերը (Յիսուս նազովեցի Թագաւոր Հրէից):

Տեսարանին մէջ առնուած են նաև խաչելութիւնը խորհրդանշող՝ արեւն ու լուսինը, ընդգծուած դիմագիծերով որ կը ծառայէ պատկերին իմաստային ամբողջականութեան:

Այստեղ եւս կը շարունակուի արտաքին թեւերուն տեղադրուած մետալիոններու պատկերագրական գաղափարը, մէկ տարբերութեամբ որ անոնց մէջ, փոխան չորս աւետարանիչներուն պատկերուած են չորս նոյնանման հրեշտակներ, հայ զարդարուեստի մէջ յաճախակի հանդիպող թեւաւոր հրեշտակներու գլխիկներ:

Քառաթեւին կեղրոնական տարածութեան ծաղկազարդ ճոխ յատակին վրայ կանոնաւոր գիծերով արձանագրուած է. «ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՈՒՂ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՍԲՅ. ԼՈՒՍԱՌՈՐՉԻՆ ԷՐ ՍԲՆ. ԹԵՇԴՌՈՐՍԻ, ՈՐ ՅԱՅՆ ՄԻՋՈՑԻՆ ՆԱՀԱՏԱԿ[Ե]ՑԱՌ ՓՐԿՉԻՆ 1187Ն ՅԵՏ ԱՅՆՐ ԹՈՒԻՆ ՓՐԿՉԻՆ 407ԻՆ (!) ԼԵԶՈՒ ՍՐԲՆ. ԹԵՇԴՌՈՐՍԻ ԱՄՆԻ Ի ՍԵԶ ՍԲ. ԽԱՉ ՍԲ. ԽԱՉԻՆ: ԱՅԽԱՏՈՒԹԵԱՍՄ ԴԵՐՃԱՆՑԻ ՏԵՐ ՍԱՐԳԱԿԻՆ ԶԱՐԳԱՐ ՍԲ. ԽԱՍԱՄԱՐ ԱՍՓՈՓԵՑԱՌ Ի ԱՍԻՆ ՌՍԾԲ (1803) Ի ԿԱՐԻՆՈՅ ՔԱՂԱՔՆԵՐՆ»:

Վարը անվարժ գիրով աւելցուած է «ԱՐՁՐՈՒՄ (1803)», որ հաւանաբար ետքը աւելցուած է:

6. Սեղանի խաչ՝ մասունքով

Ոսկերչական արուեստի ընտիր ստեղծագործութիւնն է 1800ին պատրաստուած մասունք պարունակող սեղանի այս խաչը (թիւ 301): Այն արծաթեայ է, ոսկեզօծ (երկայնքը՝ 16.7, լայնքը՝ 14.7 սմ.), ընդգելուզուած կիսաթանկարդէք քարերով: Պատրաստուած է ձուլման եւ դրուագման արուեստով, փորագրութեան եւ գնդիկազարդման յաւելումներով:

Կատարման վարպետութեամբ ու նրբագելութեամբ արուեստի իսկատիպ գործ մըն է այս մասնախաչը: Ան հաւանաբաթեւ, հայկական զարդարուեստի

եւ արծաթագործութեան աւանդոյթներու վարպետ զուգորդութեամբ իրականացած խաչի ընտիր օրինակ մըն է: Ընդհանուր յօրինուածքը դասական է, զուգաթելի հմուտ մշակումով:

Աստիճանաբար լայնցող, սլաշիկ համաչափութիւններով չորս թեւերը կը կազմեն սրածայր գոգաւորութեամբ քառաթեւ մը: Ամբողջ խաչը երեսապատուած է, աւելի ճիշդ՝ հիւսուած է հայ զարդարուեստի մէջ յաճախակի հանդիպող, բարդ ուրուանկար ունեցող, իրարու մէջ միահիւսուած բուսական նախշերու՝ հիւսկէնակերտ վարդեակներու եւ տերեւիկներու արտակարդ մշակումով, որ ըստ էութեան կը կազմէ խաչին կարեւոր եւ հիմնական յարդարանքը:

Արտաքին չորս թեւերուն՝ լայն հատուածին վրայ, բարձրադիր օղամանեակի մէջ ագուցուած են հաւկթաձեւ խոշոր քարեր, իսկ դէպի կեղրոն՝ նեղ հատուածին վրայ փոքր չափի գունաւոր քարեր: Խաչաթեւին չորս անկիւններուն միջեւ զետեղուած են փիրուզէ մանր ակեր: Թեւերուն սրածայր զոյգ ծայրագլուխները եւս զարդարուած են փիրուզէ մանր ակերով:

Խաչին կեղրոնը՝ փոքր բարձրութեամբ ուղղանկիւն ճերմակ ապակիի տակ, զետեղուած է մասունքը:

Երկրորդ երեսակողմը ունի հարթ եւ ողորկ մակերես, որուն վրայ վարպետորէն փորագրուած է հետեւեալ արծանագրութիւնը. «ԽԱՉՈ Յ[Ի]ԾԱ-ՏԱՄԿ Է ՏԵՐ ԴԱՒԹԻՆ ՈՐԴՈՒՆ ԲԱՐՍԵՂԻՆ ԹՎ Ռ-ԾԹ» (1660):

Ցաւօք յիշատակութիւն չկայ մասունքին պատկանելիութեան մասին, եւ՝ թէ ուր ստեղծուած է այս ընտիր գործը: Սակայն դատելով աշխատանքին հնութենէն եւ ոճական առանձնայատիւններէն, կարելի է նեթագրել, որ ան խոր ընդհանրութիւններ ունի հայկական արծաթագործութեան նշանաւոր կեղրոններուն մէջ պատրաստուած կրօնածիսական առարկաներուն հետ, ուրոնց կարելի է հանդիպիլ զանազան թանգարաններու եւ ուղեգիրքերու մէջ:

7. Զեռաց խաչ՝ մասունքով

Գեղարուեստական ուրոյն յարդարանք ունեցող խաչի օրինակ մըն է (թիւ 438) մասունք պարունակող ձեռաց խաչը (երկայնքը՝ 13.5, լայնքը՝ 8 սմ.): Արծաթեայ ոսկեզօծ այս մասնախաչը պատրաստուած է ձուլման եւ դրուգման եղանակով: Բաղկացած է երկու մասէ՝ քառաթեւէ եւ կոթառէ: Ձուլածոյ, ներքին կտրուածքներով, սրասայր գագաթներով խաչը, ուշագրաւ է որքան նրագեղութեամբ ու պարզութեամբ, նոյնքան հայկական զարդարուեստին բնորոշ տարրերով:

Ընդհանուր յօրինուածքը կը յուշէ հայկական մանրանկարներու հետ որոշակի ընդհանրութեան մը մասին: Խաչը գեղակերտող վարպետը ըստ երեւոյթին ներշնչուած է բնօրինակէ մը: Խիստ հետաքրքրական է խաչին պարականոն կառուցուածքը, չորս խաչաթեւերուն կը փոխարինեն չորս շեղաձեւ ճաճանչաթեւեր, կազմելով շեղանկիւնաձեւ խաչ մը: Ճառագայթանման թեւերը կը ներկայացնեն խոր դրոշմումներով, հետզհետէ լայնցող հնդանիստ ճաճանչազարդեր, ծայրագլուխները սուր աստիճանական կտրուածքներով:

Ճաճանչաթեւերուն միջեւ, չորս անկիւններէն իւրաքանչիւրին մէջ, զետեղուած են միանման մանրագանդակներ՝ հրեշտակներու գլխիկներ՝ ամփոփուած վարդեակներէ կազմուած նախշերու մէջ, որոնք միասին ուղղահայ-

եաց եւ հորիզոնական գիծերով զարդանախչ խաչ մը կը ձեւակազմեն, ներդաշնակ համադրութիւն մը ստեղծելով ճաճանչախաչի յօրինուածքին հետ:

Այս բոլորը, ոճական առանձնայատկութեան հետ միասին, խորհրդապաշտական նշանակութեամբ օժտած են յօրինուածքը:

Խաչին արտաքին երեսին կեղրոնը, թեթեւ բարձրութեամբ օղամանեակի վրայ ամրացուած է բոլորակ ապակի, որուն տակ զետեղուած է մասունքը: Խաչին երկրորդ երեսը կը կը գրեթէ նոյն յարդարանքը. կը բացակային հրեշտակներու մանրագանդակները, իսկ կեղրոնը՝ մասունքը պարփակող շրջագիծը ծածկուած է արծաթի ուռուցիկ, ողորկ շերտով: Խաչաթեւը կոթառին միացած է գնդանման անզարդ մասնիկով:

Կոթառին վրայ կայ արծանագրութիւն՝ «քիւ 25, ծանր. 40 կ.», որ հաւաքածոյին հին թիւն է: Այս նմոյշը չունի որեւէ արծանագրութիւն, թէ որու՛ մասունքը պահուած է այստեղ եւ թէ երբ եւ ուր պատրաստուած է մասնատուփը:

8. Զեռաց խաչ Ա. Յակոբ Մծրնայ Հայրապետի մասունքով

Գանձատան մէջ կը պահուին մասունք պարունակող քանի մը միանման արծաթէ ձեռաց խաչեր, պատրաստուած էթէ ոչ միեւնոյն վարպետին ձեռքով, ապա նոյն արհեստանոցին մէջ: Անոնք ամբողջութեամբ պատուած են զուգաթելով զարդարուած գունաւոր քարերով, եւ կը կրեն Հալէպի մէջ ծաղկած հայկական ուկերչական արուեստի զրոշմը:

Ասոնցմէ է Յակոբ Մծրնայ Հայրապետի²⁹ մասունքով հիւսկէնակերտ խաչը (թիւ 288) որուն նմանօրինակներուն կարելի է հանդիպիլ ԺԼ.-ԺԹ. դարերու Հալէպի հայ վարպետներուն աշխատանքներուն մէջ:

Մեր ուսոււմնասիրութեան առարկայ՝ Յակոբ Մծրնացիի մասունքը պարունակող խաչը արծաթէ է, ոսկեզօծ, աշխատուած հիւսկէն զուգաթելի եւ հատիկազման արուեստով, հմտօրէն ոճաւորուած վարդեակներու եւ արմաւենիկներու ծաղկային զարդանախչերով (երկայնքը՝ 24.5, լայնքը՝ 11 սմ.): Ոճական առանձնայատուկ համամասնութիւն կը կազմեն թեւերուն կիսաբոլոր, եռագագաթ վերջոյները, քառաթեւը կազմող սոնիին չորս անկիւնները յարդարուած են բուսական զարդանախչերէ կազմուած յաւելուածներով, որոնք յաւելեալ պերճութիւն կը հաղորդեն յօրինուածքին:

Արտաքին չորս թեւերուն, ծայրի լայն հատուածներուն վրայ, նուրբ շրջանակի մէջ ագուցուած են միջին չափի, ուռուցիկ կանաչ ակեր: Իսկ կեղրոնը՝ բարձրադիր քառանկիւն տուփին մէջ, ապակեայ ծածկոյթի տակ ամփոփուած է մասունքը: Մասունքին կցուած է թուղթէ բարակ երիգ մը, որուն վրայ կայ գեղագիր արծանագրութիւն. «Ա. ՅԱԿՈԲ ՄԾՐՆԱՅԱՅ ՀԱՅՐԱՊԵՏ»:

Երկրորդ երեսակողմը, նոյն հիւսկէն հատիկազմարդ բանուածքն է, թեւերուն վրայ ագուցուած են նիստաւոր, ճերմակ ակեր, իսկ կեղրոնը՝ տեղադրուած է խաչուած Քրիստոսի մանրագանդակնը Խաչին երկու երեսները իւրաքանչաթեւ միացած է հիւսկէն երկագագոտիով: Խաչին գեղարուեստական յօրինուածքին աշխուժութիւն կը հաղորդեն անոր վրայ ամրացուած փայլիւն քարերը:

Կոթառուը՝ կլոր է, անգարդ եւ հարուածներէ վնասուած: Անխնամ կերպով զօդուած այս կոթը անկասկած բուն խաչինը չէ, որ հաւանաբար կոտրուած եւ

յետագալին ուրիշով մը փոխարինուած է: Վրան փորագրուած է «52», որ հաւաքածոյի հին թիւն է:

9. Ձեռաց խաչ՝ Ս. Թովմաս առաքեալի մասունքով

Յաջորդը՝ նոյնատիպ ձեռաց խաչ մըն է՝ Ս. Թովմաս առաքեալի մասունքով (թիւ 428): Խաչը արծաթէ է, ամբողջովին ոսկեզօծ, աշխատուած հիւսկէն զուգաթելի եւ հատիկազարդումի եղանակով, ԺԼ. դարու երկրորդ կիսուն, Հալէպի մէջ (երկայնքը՝ 27, լայնքը՝ 13 սմ.): Հալէպեան արծաթագործութեան յատկանշական նմոյններէն է ան, բաւական նման ներկայ յօդուածի թիւ 8 եւ թիւ 10 խաչերուն. Հաւանաբար նոյն վարպետի գործերէն է:

Նրօրէն մշակուած հիւսկէն զարդանախերը յաւելեալ շքեղութիւն տուած են հալէպեան ոսկերչութեան այս ընտիր օրինակին: Գեղահիւս վարդեակներու եւ տեղեւիկներու ցանցկէնակերտ մակերեսը, յարդարուած է սրանկիւն նուրբ յաւելամասնիկներով:

Խաչաթեւն գլխածայրերը՝ թագերը կազմուած են եռագագաթ կիսակորերով, որոնցմէ իւրաքանչիւրին կեղրոնը ագուցուած են գոյնզգոյն՝ դեղին եւ կարմիր քարեր:

Քառաթեւը կազմող չորս անկիւնները ամբողջացած են հիւսկէն զարդերով, որոնք ճաճանչաթեւերու տպաւորութիւն կը ստեղծեն:

Կեղրոնը՝ թեթեւ բարձրութեամբ օղամանեակի մէջ տեղադրուած է կլոր, թափանցիկ ապակի, որուն տակ ամփոփուած է մասունքը: Մասունքը շրջապատող թուղթէ երիզի վրայ կ'երեւի գեղագիր արծանագրութիւնը. «ԱԲ. ԹՈՎԱՍՍ ԱՓԱԶԵԱԼ»:

Երկրորդ երեսակողմը, նոյն ցանցկէն, գնդիկազարդ հիւսուածքն է, կեղրոնը՝ զետեղուած է խաչեալ Քրիստոսի նրբաքանդակը: Թեւերուն վրայ կան գոյնզգոյն ակեր: Երկու երեսակողմերը իրար միացած են ցանցկէն խիտ հիւսուածքով:

Խաչը կոթառին միացած է հիւսկէն գեղեցիկ գունդով, խակ կոթառ՝ ողորկ եւ անզարդ, վարի մասը լայնցող. վրան փորագրուած է «թիւ 4 ծանր. 220 կ», որ հաւաքածոյին հին թիւն է:

10. Ձեռաց խաչ՝ Ս. Յակոբ Տեղառնեգոր մասունքով

Մասնախաչի մէկ այլ օրինակ է Ս. Յակոբոսի³⁰ մասունքով ձեռաց խաչը (թիւ 427), յար եւ նման նախորդ՝ (ներկայ յօդուածի թիւ 8 եւ 9) երկու խաչերուն:

Խաչի այս օրինակը ի տարբերութիւն նախորդ երկուքին, ունի արձանագրութիւն, որմէ կը ստեղեկանանք որ ան ստեղծուած է 1783ին, Հալէպ:

Այս խաչը արծաթէ է, ոսկեզօծ, նոյն հիւսկէն, զուգաթել, բանուածքով (երկայնքը՝ 27, լայնքը՝ 13 սմ.): Ամբողջովին ցանցկէն, գնդիկայեռ, բուսական զարդանախչերով նրբահիւս խաչ մըն է, եռապալիք, կիսակոր կտրուածքով թեւագլուխներով: Աստիճանաբար լայնցող թեւերուն վրայ ագուցուած են գունաւոր (դեղին եւ կարմիր) քարեր: Խաչին կեղրոնը՝ փոքր բարձրութեամբ տեղադրուած է հաւելիթածեւ ապակի՝ յատուկ շարժական փակիչով: Ապակիին տակ, կ'երեւի մասունքը, թուղթէ երիզի մը ներքոյ, որուն վրայ գեղագրով գրուած է: «ԱԲ. ՅԱԿՈԲՈՍ ՏԵՂԱՐՆԵՂԲԱՅՐ»:

Երկրորդ երեսակողմը նոյն ցանցկէն բուսական նախշազարդ բանուածքն է, կեղրոնը՝ զետեղուած է խաչուած Քրիստոսի մանրաքանդակը, խակ թեւերուն վրայ ամրացուած են կարմիր եւ կանաչ ակեր: Երկու կողմերը իրարու միացած են հիւսկէնակերտ երիզով:

Խաչը կոթառին միացած է հիւսկէնակերտ չքեղ գունդով մը:

Մասնախաչի այս օրինակը, առանձնայատուկ է իր ծաղկազարդ կոթառով, որուն վրայ ոլորապտոյտ համաչափ գիծերու մէջ փորագրուած է: «ՅԻՇԱՍԱԿ Է ԱԲ. ԽԱՉՈՍՈՒՐԻ ՈՐԴՈՅՑՆ ՏԻՐԱՅՈՒ ԱՆԴՈՒՆԻՆ ԴԱՏԵՐ ՍԵՅՏԵԻՆ ԿԵՆԴԱՆԵԱՑ ՈՐԴՈՅՑՆ ՏԻՐԱՅՈՒ ՃՐԱԾՈՒ ՅՈՎ ՍԵՓԻՆ ԿՈՂԱԿՑԻՆ Ի ԴՈՒՌՆ ՔՐԱԱՍՈՒՆ] ՍԱՆԿԱՆՑ] ԵԿԵՂԵՑ-ԻՈՅ» (ԹՎԱԿ ՌՄԾԲ» (1763):

11. Ս. Յառնաբարյա առաքեալի մասունքով փոքր խաչ

Մասնատուփերու մէկ այլ տեսակ է Գանձատան մէջ պահանուող Ս. Յառնաբայ³¹ առաքեալի մասունքը պարունակող փոքր չափի խաչը (թիւ 528), ստեղծուած՝ 1734ին, անյայտ վայրի մը մէջ, ի յիշատակ մեզի անծանօթ Ս. Յովհաննէս եկեղեցւոյ: Փոքր չափի այս մասնախաչը, մասունքի պահարաններու ընդհանրացած ձեւերէն է, որ առաջին հայեացքով թէեւ լանջախաչ կը յիշեցնէ, սակայն անոր կիրարկումը սերտորէն առնչուած է Աջերու հետ: Աջի ձեւով պատրաստուած մասնատուփերը, յաճախի վարպետներու գեղագիտական ճաշակին եւ հնարամտութեան չնորհիւ, խև աւելի յաճախ՝ պատուիրատուներու հայեցողութեամբ, օժտուած են յաւելեալ պերճազարդերով, ինչպէս՝ մատանի, թեւնոց, բազկամանեակ, եւն. այդ զարդերու կարգին կը պատկանին նաեւ շղթայով թեւնոցին ամրացուած զարդախչերը, որոնց մէջ սովորաբար կը զետեղուէին սուրբերու մասունքները: Ահա այսպիսի կախովի զարդախչան մըն է Ս. Յառնաբարյա առաքեալի մասունքը պարունակող վերոնշեալ խաչը:

Թեթեւակի յարդարուած արծաթէ ձուլածոյ խաչ մըն է այն, աշխատուած դրուագումի եւ զուգաթելի յաւելումներով (երկայնքը՝ 7.5, լայնքը՝ 5.2 սմ.): Խաչին ստորին թեւի ծայրապանակին ամրացուած շղթային առկայութիւնը կը յուշէ, թէ ան նախապէս կցուած եղած է առարկայի մը, ամենայն հաւանականութեամբ՝ Աջի մը:

Պարզ, ուղիղ գիծերով մասնախաչի այս օրինակը, օժտուած է հին գործերուն յատուկ նախնական խստաբարոյ պարզութեամբ: Երեք խաչաթեւերը հաւասար են, խակ ստորինը՝ մասսամբ մը երկար, հարթ եւ ողորկ մակերեսով: Արտաքին երեսին կեղրոնը, փոքր բարձրութեամբ տեղադրուած ապակեպատ շրջանակի մէջ ամփոփուած է մասունքը:

Խաչի միակ յարդարանքը քառաթեւին վերջնագիծերը ընդգծող պարզ, հիւսկի ձեւով երիզագօտին է:

Երկրորդ երեսակողմը, հարթ մակերեսի վրայ փորագրուած է հետեւեալ արձանագրութիւնը: «ՅԻՒՅԱՍԱԿ ՍԲ. ՕՎԱՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ Է ԲԱՆԱԲԱՅ ԱՓԱԶԵԼՈՅՑՆ ՍԱՍՆ Է ԹՎ. Ո-ՃԶԳ ԻՆ» (1734):

12. Ս. Երմողայոսի մասունքով փոքր խաչ

Փոքր չափի զարդախչայի այլ օրինակ մըն է Ս. Երմողայոսի³² մասունքը արծաթեամբ իսպական մէջ կարմիր ակեր, լայնքը (թիւ 528ա), որ 1772ին անյայտ վայրի մը մը Ս. Յովհաննէս եկեղեցին թվականութեամբ՝ Աջի մը:

ղեցիին նուիրաբերած է Տէր Յոհան քահանան։ Դատելով յօրինուածքին բնոյթէն դժուար չէ գուշակել, որ ան նախապէս կցուած եղած է Աջի մը։

Խաչը կոփածոյ է, հարթ մակերեսով, հատիկազարդումի յաւելուածներով (երկայնքը՝ 9, լայնքը՝ 9 սմ.):

Խաչի այս յօրինուածքը կը ներկայացնէ ալեճեւ, սրածայր կտրուածքներով քառաթեւ մը։ Սունակին անկիւնները յարդարուած են ճաճանչներ յիշեցնող ելուստալոր նախշերով։ Չորս թեւերուն կեղրոնչն՝ ուղղահայեաց եւ հորիզոնական, նեղ ուղիղ գիծով կ'անցնի գնդիկազարդ երիզ մը կեղրոնաձիկ այս երիզները, իրենց կարգին կը կազմեն խաչ մը Առաջին հայեացքով պարզ, անգամ աննշան թուացող այս մանրամասնը, սակայն, յատուկ նրբագեղութեամբ օժտած է խաչի գեղարուեստական գաղափարը։

Կեղրոնը տեղադրուած բարձրադիր, նոյն՝ գնդիկազարդ երիզով տուփի վրայ, ագուցուած է ուղղանկիւն ճերմակ ապակի, որուն տակ կ'երեւի մասունքը (փշանք)։

Երկրորդ երեսակողմը հարթ եւ ողորկ մակերեսի վրայ՝ մանր, անհամաշափ տառերով փորագրուած է հետեւեալ արձանագրութիւնը. «ԵՐՍՈՂԵԱ Ք[Ա]Հ[Ա]Ն[ԱՅ]ԻՆ ՍԱՍՆ Է ՅԻՒԾ[Ա]Ս[Ա]Կ Տ[Ե]Ր ՅՈՀԱՆՆԻՆ Ի ԴՈՒՌՆ ՍԲ. ՈՎԱՆԵՍ ՅԵԿԵՂԵՂԵՑՈՒՆ ՌՍԻԱ» (1772)³³:

Խաչերու վերջին երկու օրինակները յատուկ հետաքրքրութիւն կը ներկայացնեն որպէս նոյն աշխարհագրական տարածքի գործեր, որ կը վկայէ արծաթագրութեան ուրոյն դպրոցի մը մասին, որն ըստ երեւոյթին, աւելի հակուած էր դէպի հին դասական օրինակները։

ՄԱՍՆԱՏՈՒԹԻՒՆ

13. Մասնատութիւն Ա. Գէորգ Զօրավարի

Գեղարուեստական կատարելութեամբ եւ մշակման բացառիկ վարպետութեամբ յատուկ ուսումնասիրման արժանի է Ա. Գէորգի մասունքը պարունակող արծաթէ սուկեզօծ այս մասնատութիւնը (Թիւ 533), գեղակերտուած Հալէպի մէջ, 1809ին։ Եղակի կոփածոյ այս մասնատութիւնը, պատրաստուած է զրուագման, փորագրութեան եւ հատիկազարդումի արուեստով (երկայնքը՝ 16, լայնքը՝ 12 սմ.):

Ան հաւկթածեւ, ուռուցիկ ծածկոյթով մասնատութիւնը կը գարնեն զինք ստեղծող վարպետին նրբաճաշակութիւնն ու հնարամտութիւնը։ Ակնյայտ է, որ վարպետը ոչ միայն տիրապետած է սուկերչական արուեստի զանազան հնարքներուն, այլև յաջողած է բացառիկ խորհրդաւորութեամբ օժտել մասնատութիւնը։

Արկդիկը գոյող արծաթէ պատեանը, որ ըստ էութեան մասնատութիւն իսկ է, առնուած է սուկեզօծ շքեղ երիզագոտիի մէջ։ Վարպետորէն ոճաւորուած ծաղկային այս զարդագոտին, կազմուած է իրար յաջորդող գնդիկազարդ վարդապաղիկներու եւ տերեւիկներու շղթայով։ Տերեւիկներու կտրուուած եղբերը, առանձնայատուկ շքեղութիւն հաղորդած են ընդհանուր յօրինուածքին եւ ասեղնագործ երիզի մը տպաւորութիւնը կը ստեղծեն։

Պատեանի մակերեսը ծածկուած է հմտօրէն մշակուած բուսական նախշերու եւ փորագրուած գրութեան նրբագեղ համագրութեամբ։ Կեղրոնական գլխաւոր հատուածին վրայ պատկերուած է ծաղկաթերթերէ կազմուած հա-

ւասարաթեւ խաչ մը։ Թեւերուն բուսական այս նկարագիրը, կը շարունակուի նաեւ խաչի կեղրոնի յարդարանքին մէջ, ուր վանդակածեւ գիծերը վարսանդապէջը կը յիշեցնեն։ Թեւերուն անկիւններէն դուրս կու գան սրածայր տերեւիկներ, ներքին համամասնութիւն կազմելով ընդհանուր գեղարուեստական յղացքին հետ։ Խաչին շուրջարուր ծածկուած է նրբօրէն հիւսուած բաղեղազարդ տերեւիկներով։ Խաչի վերի եւ վարի կիսակլոր հատուածները կը լուսական ծաղկաթերթերու պսակները, գեղեցիկ ամպհովանիկներ կազմելով խաչին շուրջ։

Սաղկային այս նախշապարը երիզող երկարք երիզագիծերուն մէջ, գեղեցիկ բուրագիրով փորագրուած է հետեւեալ արձանագրութիւնը. «ՅԻՒԾԱ-ՏԱԿ Է ՍԱՍՈՒՐ] ՁԵՍ ՍՐԲՈՒՅ ԳԻՎՈՐՁԵՑ ՍԱՍԸՆՑԻ ՍԱՀԱՅ[ՏԵՍ]Ի ԿԱՍՊԱՐԻ ԴԱՍԸՐ ՍԱՐԻՒԱՍԻՆ Ի ԴՈՒՌՆ ՍՐԲ. ԱԼՍՈՒԱ] ԾԱԾՎԱ ԵԿԵՂԵՑՈՒՆ. ԹՎԻՆ ՌՄԾԸ ԻՆ ԵՐԱԾ» (1809)³⁴:

Մասնատութիւն երկրորդ երեսակողմը՝ ամբողջ մակերեսը ծածկուած է ճերմակ, թափանցիկ ապակիով, որուն տակ տեղաւորուած է բամպակի մէջ ամփոփուած մասունքը (ոսկորի կտորներ), առնուած նոյն՝ արտաքին երեսի ծաղկային ոսկեզօծ երիզագօտիին մէջ։

ՄԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

¹ Սոյն յօդուածին ստեղծման եւ ցուցանմուշներուն տեղույն վրայ ծանօթանալու ընձեռուած առիթին համար, յատուկ նորհակալութիւն կը յայննենք Հալէպի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Շահան Ս. Եպս. Սարգիսեանին։

² Թուականի այս նշուածին մասին տես՝ Վարդի Քէշիշեան, «Մանիս Ղազարեան, Աշոտ Ստեփանսան, Հալէպի Հայոց Թեղարարուեստը, Հայկագեան Հայագիտական Հանդէս», Հար. Ժ. 1899, էջ 407-420։

³ Յուցակ Հայերէն Ձեռագրաց Հալէպի Ս. Քառասուն Մանկունք Եկեղեցույ եւ Մասնաւորաց, կազմեց Արտաւազդ Արք. Սիւրմէեան, Հար. Ա., Երուսաղէմ, 1935, էջ 214։

⁴ Է.-Լ. գարերուն իրենց զարդացման գագաթնակէտին հասած «Անտաքսի ճանապարհուացով» իրագրուուող տնտեսական եւ մշակութային փոխարաբերութիւնները Լ.-Թ. գարերուն կը սկսին անկում ապրիլ, իրեւ հետեւանք ծովային ուղղուած աշխուացման եւ քաղաքական որոշ գործոններու։

⁵ Յուցակ, էջ 151։

⁶ Արտաւազդ Արք. Սիւրմէեան, Պատմութիւն Հալէպի Հայոց, Հար. Գ., Քննական, 1355-1908, Փարիզ, 1950, էջ 253-254։

⁷ Հայերէն Ձեռագրերի Յիշատակարաններ, (1841-1860թթ), Ժ. Դար, Հար. Գ., կազմեց Վազգէն Յակոբեան, Երեւան, ՀՍԽՀ ԳԱ Հրատ., 1984, էջ 381 (եւ ալլուր). նաեւ՝ Սիսէոն Դպրի Լեհացույ Ուղեգրութիւն, Տարեգրութիւն ծեւ Յիշատակարանք, ուսումնասիրեց եւ հրատարակց՝ Հ. Ն. Ակինեան, Վիեննա, Սիխթարեան Տպ., 1936, էջ 318։

⁸ Սիմէոն Դպրի, էջ 318։

⁹ Նոյն շրջափակին մէջ երկու առանձին եկեղեցիներու աննպատակայարմարութիւնը, փոքրիկ եկեղեցին ընդարձակելու անկարելիութիւնը, ինչպէս նաեւ հայութեան այլ թաղամասերու մէջ կեղրուացումը նկատի առնելով, օրուան ազգային-եկեղեցական իշխանութիւններու որոշումով, Ս. Աստուածածին անունով եկեղեցի մը կը կառուցուի հայաբնակ նոր թաղամասի մէջ, իսկ հինը կը վերածուի Գանձատուն-Թանգարանի (բացուած՝ 7 Մայիս, 1991), արդեամբ ֆրանսահայ բարերար Գէորգ Պագամեանի։

- ¹⁰ Մեր քաղած բանաւոր տեղեկութիւններուն համաձայն, Գանձատունը կազմակերպելու աշխատանքներուն զուգընթաց, 1981ին աշխատանքային հրաւէրով Հալէպի ժամանած հայրենի արուեստաբան Մանկա Ղազարեան դեկազարած է Գանձատան ցուցանմուշներու ցանկագրութիւնը, որոնց մէջ ցաւօք նկատեցինք բազմաթիւ սխալագրութիւններ: Մինչ այդ, մասնակի փորձ մը կատարած էր Հալէպի պատմութեան մեծ երախտաւոր Արտաւազդ Արք. Սիրմէեան: Վերջինս իր Պատմութիւն Հալէպի Հայոցի Գ. հատորին մէջ (էջ 899-911) նկարագրած է Ս. Քառասնից եւ Ս. Աստուածածին եկեղեցիներուն մէջ պահուող ծխական առարկաներու փոքր խումբ մը, առանց որոշակի ցանկագրումի կամ դասակարգումի:
- ¹¹ Այս թոդուածին Բ. մասով, յաջորդիւ կու տանք նոյն բնոյթի մասցեալ մասունքներու եւ մասնատուքիերու նկարագրութիւնը:
- ¹² Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մէջ պահուող սրբազն մասունքներու եւ մասնատուքիերու մասին հարուստ նիւթ կը պարունակեն հետեւեալ աշխատութիւնները:- Աշխարհացոյց Վարդանայ Վարդապետի, քննական հրատարակութիւն Հայկ Ոչըպէրեանի, Փարիզ, Տպ. Արաքս, 1980. նաեւ՝ Հ. Գարեգին Վրդ. Սահակեան (Զարբանասահան), Յաղագս Բարեկառութեան Սրբոց եւ Զնշարս Նոյա Եւ Զպատկերու, Վենետիկ, 1862. նաեւ՝ Հ. Վարդան Վրդ. Հացունի, Սրբոց Նշիարները, Բազմապէտ, (1906-1907ի զանազան թիւերու մէջ). նաեւ՝ Գէորգ Մեսրոպ, «Թուրքիոց Հայոց կորուստները 1915-1922ին. Ազգապատկան Գոյքերու Տեսակչով», Հայաստանի Կոչնակ, ԼԱ. տարի, Ցունի 27, 1931, թիւ 26, էջ 808. նաեւ՝ Առաքել Պատրիկ, Պատմագիրք-Յուշամատեան Սեբաստիոյ, Պէջութ, 1947. նաեւ՝ Հ. Համազապ Ուկեան, Վասպուրական-Վանի Վանքեղջը, Ա. մաս, Վիննա, Միհիթարեան Տպ., 1940. նաեւ՝ Եղիշանէս Եպս. Շահնամաթունեանց, Մտորագրութիւն Կաթողիկէ Էջմիածնի Եւ Հինգ Գաւառացն Արարատայ, Հտր. Ա., կիմիածն, 1842, եւն.:-
- ¹³ Հ. Տաճատ Երտըմեան, «Հայաստանի Վանքերուն եւ եկեղեցիներուն Մէջ Պահուած Սուլրերու Մասունքներ Եւ Սրբազն Առարկաներ», Բազմապէտ, ՃԸԸ տարի, 2000, թիւ 1-4:
- ¹⁴ Քրիստոնեայ Հայաստան Հանրագիտարան, «Քրիստոնեալ Հայաստան» հանրագիտարանի գիտահմբագրական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազեան (Գլխ. Խմբագիր-տնօրէն) եւ ուրիշներ, Երեւան, Հայկական Հանրագիտարանի գլխաւոր խմբագրութիւն, 2002, էջ 890-891:
- ¹⁵ Սաղաթիա Արք. Օրմանեան, Երիսական Բառարան, Անթիլիաս, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Սեծի Տանն Կիլիկիոյ, 1967, էջ 157-8:
- ¹⁶ Նահատակ Սուրբի նահատակուած կամ թաղուած տեղը կառուցուած մատուու:
- ¹⁷ Ագաթանգեղոս, Հայոց Պատմութիւն, Երեւան, Երեւանի Համալսարանի Հրատ.-, 1983, էջ 456:
- ¹⁸ Հազարայ Փարպեցոյ Պատմութիւն Հայոց, Մատենագիրք Հայոց, Հտր. Բ. (Ե. դար), Անթիլիաս-Լիքանան, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ 2003, էջ 2252-2253:
- ¹⁹ Մասունքներու պաշտամուքը առաւել լայն տարածում գտած է աւանդական հին եկեղեցիներու մօտ, ներառեալ՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ. Հայ Կաթողիկ Եկեղեցին նոյնպէս ընդունած է սրբազն առարկաներու պաշտամունքի այլեւայլ ձեւեր, մինչ Հայ Աւետարանական Եկեղեցին դաւանաբանութիւնը կը մերժէ ընդհանրապէս սուլրերու միջնորդութիւնը եւ պաշտամունքը:
- ²⁰ Եարտըմեան, էջ 135. Հմմտ. Գէորգ Մեսրոպ, էջ 808.
- ²¹ Թէոդորոս աքեղայ, որդի Գոհարինչ նահատակին (Գոհարինեանք՝ ԺԲ. դարու վկաներ, սեբաստացի չորս եղացըներ՝ Գոհարինչ, Ռատիսոս, Մամիդէս եւ Տուքիոս), Երիտասարդ տարիքին աքեղայութեան կարգ ընդունելով, միաբանած էր Սեբաստիոյ Ս. Նշան վանքին: Թէոդորոս աքեղայ, իսկամներու կողմէ ամբաստանուելով՝ կը

- ձերբակալուի եւ հաւատուրացութեան կը բունագատուի: Սակայն մերժելով՝ կը բանտարկուի եւ խոշտանգումներու կ'ենթարկուի: Ապարդիւն կ'անցնին նաեւ զինք բռնութեամբ մզկիթ մտցնելու բոլոր ջանքերը Թէոդորոս ցմահ հաստատ կը մնայ իր հաւատքին վրայ, մինչեւ որ չարաչար խշտանգուելով կը սպաննուի: Հսաւ Յովհաննէս Սեբաստացիի, Թէոդորոսի նահատակութենէն ետք Սարգիս անուն Հայազգի իշխանը, մեծամեծ նույներով կաշառելով ամիրան, երանելիին մարմինը մեծ պատիւվ թաղել տուած է Սեբաստիոյ Ս. Նշան վանքի Ս. Աստուածածիններիցին մէջ, շիրմին վրայ գրել տալով՝ «Այս է տապան հանգստեան սրբոյն Գոհարիննեայ, որդոյն թէոդորոս նահատակին, ի բուին ՊԼԶ (1387) վասն նահատակութեան...» (Յովհաննէս Սեբաստացի, Պատմութիւն Սեբաստիոյ, աշխատասիրութեամբ՝ Բ. Լ. Չուգասպեանի, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատ.-, 1974, էջ 182):
- ²² Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Հտր. Տասնեմորդ, կազմեց՝ Ն. Արք. Պողարեան, Երուսաղէմ, Տպ. Սրբոց Յակոբեանց, 1890, էջ 28:
- ²³ Թովմա առաքեալը (Կոչուած է նաեւ Երկուորեակ, Թադէոսի կամ մէկ այլ աշակերտի նեղարյը ըլլարուն համար), Գալիլիայէն էր: Անոր մասին ակնարկութիւններ կան երեք Աւետարաններու (Մատթ. 10.1-4, Մարկ. 3.13-18, Ղուկ. 8.12-16), իսկ Եղիշանուու Աւետարանին մէջ կը յիշատակուի Ղազարոսին յարութիւն տալու առնչութեամբ, երբ Յիսուս աշակերտներուն առաջարկած է երթալ Բեթանիա՝ մեռած Ղազարոսը «արքնցնելու»: Անձնուրաց եւ Յիսուսին մինչեւ մահ հետեւելու պատրաստ Թովմասը սակայն, թերահաւատառութիւն ցուցաբերած է յարուցեալ Յիսուսի նկատմամբ եւ մինչեւ իր աչքով չտեսաւ յարութիւն առած Յիսուսին մարմինի Վէրքերը, Հաւատաց, բայց տեսնելի յմույց լսաւ «...Տէ՛ր իմ նև Աստուած իմ» (Յովհ. 20.24-29): Քարոզած է Սուլրիա, Պարսկաստան եւ Հնդկաստան, ուր - ըստ աւանդութեան - նահատակուած է՝ աղօթքի ժամանակ նետահարուելով: Հայ Եկեղեցին Թովմաս առաքեալին յիշատակը կը տօնէ Աստուածածնի Վերափոխման երրորդ Կիրակիին նախորդող Շաբաթ օրը:
- ²⁴ Թերեւն սակաւակեանց:
- ²⁵ Ս. Ստեփանոս Նախավկան Ա. դարու քրիստոնեայ Հայութէն է, առաջին վկան, որ իր արինը թափեց Յիսուս Քրիստոսը Կստուծոյ Որդի վկայելով: Մէկը Յիսուսի Խօթանսուուն Կամ՝ Խօթանսուններկու աշակերտներէն, զոր ուրիշ վեց հոգիներու հետ, նախնական Եկեղեցին կարգեց Եկեղեցւոյ սեղանի սպասաւոր (սարկաւագ): Սուլր Գիրքը անոր մասին կը վկայէ, որ ան լեցուած էր աստուածային «այր լի շնորհօն գօրութեամբ, անոնք արտօնաստ եւ նշան նեծամեծ ի տողովլութեանն» (Գործք 6.8): Քարոզած է Քրիստոսը, այլ պատճառով արտասահմանէն եկած հրեաները Ստեփանոս Նախավկային դէմ գրգուած են Երուսաղէմի հրեայ ժողովուրդը, քահանաներն ու օրէնսդիրները եւ զինք յանձնած բարձրագոյն ատեանին: Զինք քարկուծելով սպաննած են Երուսաղէմի մօտակայիքը: Յիսուսագին, անոր մասունքները տեղափոխուած են Վենետիկի եւ դրուած Տ. Georgio կղզին Մայր Եկեղեցին մէջ, ուր եւ ամէն տարի կը տօնուի սուլրին յիշատակը:
- ²⁶ Հայ Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի վկայելով՝ կը նշէ Աւագ տօներու հետ՝ Դեկտեմբեր 25ին, կամ յաջորդ օրը (Եթէ Դեկտեմբեր 25ը Կիրակի է կամ պահուոց է): Անցեալին Ստեփանոս Նախավկայի մասունքները գտնուած են Հայաստանի բազմաթիւ վանքերու եւ Եկեղեցիներու մէջ: Իր անունով վանքեր ու մատուռներ կառուցուած են հայաշաբարէն զանազան վայրերու մէջ, որոնցմէ նշանաւոր էն Զուղայի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը:
- ²⁷ Ս. Գիորգ Զօրավար, Գ. Դ. դարերու վկայ, Հայ Առաքելական Եկեղեցին վանքը: Յիշատակը կը նշէ Աւագ տօներու հետ՝ Դեկտեմբեր 25ին, կամ յաջորդ օրը (Եթէ Դեկտեմբեր 25ը Կիրակի է կամ պահուոց է): Անցեալին Ստեփանոս Նախավկայի մասունքները գտնուած են Հայաստանի բազմաթիւ վանքերու եւ Եկեղեցիներու մէջ: Իր անունով վանքեր ու մատուռներ կառուցուած են հայաշաբարէն զանազան վայրերու մէջ, որոնցմէ նշանաւոր էն Զուղայի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը:
- ²⁸ Ս. Գիորգ Զօրավար, Գ. Դ. դարերու վկայ, Հայ Առաքելական Եկեղեցին վանքը:

Դէմ հալածանքները, Գէորգ պատուած է քաղաքին հրապարակին մէջ կախուած ընդ-դէմ քրիստոնէութեան արքունական հրովարտակը: Այդ արարքին համար, ենթարկուած է չարչարանքներու, սակայն ոչ միայն չէ ուրացած հաւատքը, այլև Տէրունական խօսքով քաջալերած հայրենակիցները՝ կոչելով չվախնալ անոնցմէ, ովքեր ի զօրու են մարմինը մեռցնել, բայց ո՛չ հոգին:

Բազմաթիւ աւանդութիւններ հիւսուած են Ս. Գէորգի մասին, որոնցմէ մէկուն համայն ան վիշապն սպաննելով, ազատած է կոյս մը: Ընդհանրապէս ընկալուած է իրրեւ վիշապապան սուրբ:

Ս. Գէորգի անունով եկեղեցիներ ունին եւ հայերը եւ եւրոպացիք: Հայ եկեղեցին անոր յիշատակը կը տօնէ Խաչվերացի երկրորդ Կիրակիին յաջորդող Շաբաթ օրը:

²⁷ Ս. Գէորգ Զօրավարի մասունքներ պահպանուած են Հայաստանի բազմաթիւ եկեղեցիներու եւ վանքներու մէջ, տրուած ըլլալով, որ Ս. Գէորգ ամէնէն ժողովրդական սուրբերէն մէկն է: Անոր մասունքները գտնուած են իր յիշատակին կառուցուած վանքերու եւ եկեղեցիներու, ինչպէս նաև զանազան սուրբերու անունը կրող սրբարաններու մէջ: Յատոնի են՝ Մուղնի Ս. Գէորգ, Գոմաց կամ Տատրակարանակ Ս. Աստուածածնի (Վան-Վասպուրական), Լիմ Անապատի Ս. Գէորգ, Ս. իշմիածնի, Ղուէ Ս. Գէորգ (Խարբերդ), Ջոջգուէ Ս. Գէորգ Վանք (Վան-Վասպուրական) եւ այլ վանքերու մէջ պահուող Ս. Գէորգի մասունքները: Ուշագրաւ է, որ Ժի: դարուն Հալէպի մէջ նոյնպէս, հայ մարդը պահպանելով հայրենի երկրին դարաւոր աւանդոյիները, փորձած է նոր քնակավայրին մէջ ստեղծել հաւատքի եւ պաշտամունքի այն հարազատ միջավայրը, որ պիտի ըլլար իր հաւատքի ապաւէնը: Ասոր վառ օրինակներէն մէկը կը հանդիսանայ Ս. Գէորգի մասունքը պարունակող մասնահաւացը:

²⁸ Թէոդորոսի նահատակութեան թուականը տարբեր աղբւրներու մէջ տարբեր կը նշուի: Հայոց Նոր Վկաները (1555-1843) (աշխատութեամբ Յ. Մանանդեանի եւ Հ. Աճառեանի, Վաղարշապատ, Տպ. Մայր Աթոռոյ Ս. իշմիածնի, 1903, էջ 11) գիրքին մէջ ենթարաբար 1158 կամ 1157 թուականը կը նշուի: Զամշեան (Պատմութիւն Հայոց, Հոր. Գ., Վենետիկ 1786, էջ 178), այս վկային մասին կը խօսի 1204ի դէպքերը շարադրելէ ետք, ըսելով թէ նահատակութիւնը տեղի ունեցած է 40-50 տարի առաջ, Գրիգոր Տղայի կաթողիկոսութեան տարիներուն: Ըստ առաջնոյն՝ (1204էն 40-50 տարի առաջ) Թէոդորոսը պէտք է նահատակուած ըլլայ մօտաւորապէս 1155-85ի միջև, որ կը համապատասխանէ Հայոց Նոր Վկաներու նշած թուականին: Երկրորդ տուեալը, որ կը վերաբերի Գրիգոր Տղայի կաթողիկոսութեան տարիներուն, աւելի ուշ է՝ 1173-83: Յովհաննէս Սերաստացին իր Պատմութիւնի մէջ Թէոդորոսի նահատակութեան քանի մը թուական կու տայ, նախ՝ 1139, ապա՝ 1149, մինչ Սերաստոյ մէջ պահուող մասունքներու նկարագրութեան բաժնին մէջ նաև՝ 1387, որ հաւանաբար սխալ մունքի արդինք է, եւ պէտք է ըլլայ՝ 1187: Օրմանեան (Ազգապատում, 1396) Թէոդորոսի նահատակութեան թուականին համար հիմք ընդունած է Հայոց Նոր Վկաներու տուեալները: Փաստորէն մեր կողմէն ներկայացուող մասնահասչի վրայի արձանագրութեան մէջ նշուած է Թէոդորոսի նահատակութեան ստոյդ թուականը՝ 1187:

²⁹ Յակոր Մծրնացի համաքրիստոնէական սուրբ է: Երիտասարդ տարիքէն ինքոյնք նուիրած է ճգնողական-աղօթանուէր կեանքի: Ըստ Հայոց Ճառընտիրներու՝ Գրիգոր Ա. Լուսաւորիչին հօրաքրոջ որդին էր ան, պարթեւական տոհմէ: Ըստ վկայաբանութեան, Հայոց Մեծն Խոսրով Ա. (211-259) թագաւորին սպանութենէն ետք, դայեակին կողմէ տարուած է կեսարիա, ուր եւ կրթուած է քրիստոնէական հաւատքով: Ապա քոյրը զինք տարած է Պարսկաստան, ուր ապրած է արքունիքին մէջ Յետագային ընտրելով ճգնակեացութիւնը մտած է Մծրինի վանքերէն մէկը՝ Մարուէ Ճգնաւորի մօտ: Փորձած է բարձրանալ Արարատ լեռը՝ նոյեան տապանը գտնելու, բայց Մասիսի լանջերուն յոդնած-ննջած է: Ըստ աւանդութեան Աստուծոյ Հրեշտակը անոր մատուցած է տապանէն կտոր մը, ուր եւ հիմնուած է Ակոռի Ս. Յակոր վանքը:

այստեղ ալ պահուած են Յակոր Մծրնայ Հայրապետի մատին ուկորը եւ տապանի փայտի կտորը՝ իրարու շղթայով ամրացուած: Այժմ Յակոր Մծրնացի Աջը, Նոյեան տապանի փայտի կտորին հետ կը պահուած է Յարսից արքայ Շապուհ Բ-ի զօրքերէն պաշարուած Մծրինի 70օրեայ պաշտպանութիւնը: Կ'ենթադրուի որ մասնակցած է Նիկոյ Տիեզերական ժողովին (325): Աւանդութիւններու համաձայն, հրաշքներ գործած է, բուժած է անդամալոյներ, յարութիւն տուած մեռած մանկան եւն..:

Հայ եկեղեցին Յակոր Մծրնայ հայրապետին յիշատակը կը տօնէ Յիսուսակաց երրորդ Կիրակիին յաջորդող շաբաթ օրը: Հայ ժողովուրդի մէջ ամէնէն սիրուած սուրբերէն է ան: Անոր յիշատակին հրմնուած են վանքեր եւ եկեղեցիներ, իսկ մասունքները տարածուած են բազմաթիւ սրբարավայրերու մէջ:

³⁰ Յակորոս Տեառնեղբայրը Յիսուսի եօթանասուն աշակերտներէն է, Թագէսս առաքեալին եղբայրը, ծնած է Գալիլիա Կոչուած է Յակորոս Կրտսեր՝ ի տարբերութիւն Յակորոս Աւագ կամ Երէց առաքեալի: Յակորոս սուրբ էր ծննդեան օրէն եւ այդ պատճառով միայն անոր թոյլատրուած էր մտնել Երուսաղէմի տաճարի սրբարանը՝ ժողովուրդի համար Աստուծոյ աղօթելու: Եղած է Երուսաղէմի Մայր Եկեղեցիի առաջին եպիսկոպոսը: Քարոզած է Եպիստուսի եւ Պաղեստինի մէջ, նահատակուած է Յօնին՝ քարոզած ատեն: Աւանդութեան համաձայն Հերովդէսի հրամանով 44ին Երուսաղէմի մէջ գլխատուած Յակորոս Աւագին գլուխը յանձնուած է Յակորոս Տեառնեղբայրը, որ գլուխը թաղած է իր տան պարտէզին մէջ: Այս տան տեղը կառուցուած է Երուսաղէմի հայկական Սրբոց Յակորեանց Մայր Տաճարը, ուր ցայսօր ի ցոյց կը դրուի Յակորոսի գլխուն գերեզմանը, այսինքն՝ գլխադիրը:

Հայ Եկեղեցին Յակորոս Աւագեալի յիշատակը կը տօնէ Աստուածածնի Վերափոխուման երրորդ Կիրակիին յաջորդող շաբաթ օրը՝ Շմաւոն (Սիմոն) առաքեալի հետ: Յակորոս Տեառնեղբայրը մասունքները անցեալին պահպանուած են Մեծոփայ վանքին, Մայր Տաճարը, ուր ցայսօր ի տան տեղը կառուցուած է Յակորոս Վկաները 1843 թարբերութիւնը մէջ:

³¹ Բառնաբայ առաքեալը Յիսուսի կրտսեր աշակերտներէն էր: Անոր մասին ակնարկութիւն կայ Աստուածածունչի մէջ՝ «Են Յովսէի, որ կունցաւ Բառնաբայ յատի, որ բարձրամանի որդի միսիարարութեան» (Գործք 4:36):

³² Ս. Երմողայս քահանայ, Երկու Բիւրքէն ազատուածներէն էր եւ կը մնար Թաքստոցի մէջ: Հոգեւոր ուսուցիչը եղած է Պանթալէչն վկային (թիգչէկ), որ հիւանդեր կը բժէկէր աղօթքով եւ Յիսուսի անունով: Մաքսիմիանու կայսեր հրամանով, Երմողայս յու եւ իր ընկերները նահատակուած են, անօրինակ տանջանքներու ենթարկուելով:

³³ Հակառակ անոր որ թիւ 528 եւ 528ա երկու փոքր զարդարական մէջ արքայութիւն է անդամակուած էր եւ կունցաւ աղօթքով եւ Յիսուսի անունով: Հայոց Ճառընտիրներուն նահատակուած են, անօրինակ տանջանքներու ենթարկուելով:

³⁴ Հակառակ անոր որ թիւ 528 եւ 528ա երկու փոքր զարդարական մէջ իրար միացած են, սակայն ակնյայտ է, որ գործ ունինք երկու իրարմէ անձաւ խաչերու: Այդուհեանդերէ, այս զոյտ խաչերը ունին շատ կարեւոր մէկ ընդհանրութիւն: Երկունք ալ պատկանած են միեւնոյն եկեղեցիին, թէ յատկապէս ո՞ր Ս. Ցովհաննէս եկեղեցիին, դժուար է ըսել, քանի որ հայաշխարհի մէջ այդ սուրբին անունով եկեղեցիներ բազմաթիւ եղած են:

Սասունցի Գասպարին եւ անոր ընտանիքի անդամներուն կը հանդիպանի նաեւ Հալէպի գանձատան մէջ պահուող այլ առարկաներու, ինչպէս՝ 1802ին Հալէպի պատրաստուած արծաթէ բուրգառին, 1822ին արծաթէ կողքով Աւետարանին (1822) վրայ, որ կը վկայէ թէ բարեպաշտ այլ ընտանիքը, պարբերաբար թանկագին նուէլներ մատուցած է տեղեւոյն եկեղեցիներուն: Յատկանշական է, որ նշուած բոլոր առարկաները պատրաստուած են Հալէպի մէջ պահպանապէս տեղեւոյն Ս. Աստուծոյ Հրեշտակը յատկապէս:

**THE SACRED RELICS AND SACRED BOXES OF THE ZAREHIAN TREASURE
HOUSE OF ALEPO**
(Summary)

VARTY KESHISHIAN
Vartyk@armenia.com

The author sheds light on 13 relics and sacred vases which were salvaged and safeguarded in the Churches of Holy Forty Martyrs' (*Serpots Karasni Mangants*) and St. Mary (*Sourp Asdvadzadzin*) of Aleppo and now constitute a precious part of the Zarehian Treasure House (*Zarehian Kantsadoun*) of Aleppo.

Keshishian assesses the historical, ecclesiastical and cultural value of these items in the context of the history of the Armenians of Aleppo, the Christian conceptualisation of saints and sanctity, and the reverence and worshipping that exists among Christians towards these sacred relics.

Among the items described are holy hands, crosses of different shapes and sizes, decorative ornaments of the altar and sacred boxes. The author details their inscriptions and motifs and traces their origins.

This collection presents different schools and styles of Armenian silversmithing and includes remarkable samples that extend from the 17th to 20th century. Though most items were produced in Aleppo, items of other Armenian-inhabited areas are abundant too. They raise unique interest since they represent different ethnographic groups and regions.

These items give an idea of both the high quality and the level of artisanship of goldsmithing and silversmithing in the different regions of Western Armenia and Cilicia.

In fact, the most significant part of the collection is the objects that belonged to the churches of Western Armenia and Cilicia which were rescued and brought to Aleppo by the Armenian genocide survivors with great sacrifice. Each of these items bears testimony to the ruined and deserted Armenian churches in Western Armenia and Cilicia.

Equally important are the relics produced in Aleppo as they represent high quality samples of Armenian silversmith artisans of Aleppo. The traditions of Armenian silversmith artisans were continued in Aleppo and further developed and enriched with new content and style, thanks to the Aleppine Armenian artisans who transformed this artisanry into an art.